

42րդ ՏԱՐԻ ԹԻՒ 37 (2087) ԾԱԲԱԹ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 2022
VOLUME 42, NO. 37 (2087) SATURDAY OCTOBER 8, 2022



Պաշտօնաթերթ՝
Ս.Դ. ՀԱՅԱԿԵԱՆ ԿՈՍԱԼԳՈՎԵՐԵԱՆ
ԱՐԵՎԱՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ

MASSIS Weekly
1060 N. Allen Ave. Suite 101
Pasadena, California 91104

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ՝ ՍԴՐԿ 22-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Սեպտեմբեր 24-27, քաղաքամայր Երևանի մեջ գումարուեցաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան 22-րդ Համագումարը, որ կը գուգադիպէր Կուսակցութեան հիմնադրութեան 135-ամեակին: Աշխարհի 14 երկիրներու եւ Հայաստանի կուսակցական միաւորները ներկայացնող աւելի քան 70 պատգամաւորները քննարկեցին հայ ժողովուրդին առջեւ ներկային ծառացած խնդիրներն ու մարտահրաւերները, ինչպէս նաև Կուսակցութեան ներքին կեանքին առնչուող հարցերը:

Ժողովականները առաջին հերթին դատապարտեցին Ատրպեյանի նախայարձակ գործողութիւնները Հայաստանի սահմաններէն ներս, միաժամանակ գոհունակութիւն յայտնելով հայոց բանակին ցուցաբերած դիմադրութեան՝ ի գին մեծ գոհողութիւններու:

Քննարկումներուն որպէս արդիւնք՝ որդեգրուեցան տասնեակտ մը աւելի բանաձեւեր՝ յստակացնելով Կուսակցութեան դիրքորոշումները հայ ժողովուրդը յուզող տարրեր հարցերու շուրջ:

ՅԱՅՏԱՍԱՍԻ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔ

Համագումարը արձանագրեց, որ ժողովուրդավարութեան ամրապնդման գործընթացին մեջ Հայաստան արդէն իսկ արձանագրած է լուրջ ձեռքբերումներ՝ արժանանալով միջազգային ընտանիքի բարձր գնահատականին ու նեցուկին: Համագումարը գտաւ, որ ամէն գնով պէտք է պայքարիլ, որ այդ գործընթացը յետընթաց չարձանագրէ:

Համագումարը դրական գնահատեց նաև վերջին տարիներուն տեղի ունեցած տնտեսական բարեփոխումները, մենաշնորհներու վերացումը, փտածութեան դէմ պայքարը, նոր աշխատատեղերու ստեղծումը եւ կարիքաւոր խաւերուն յատկացուող նպաստներու բարձրացումը, որոնց հանրագումարը պիտի նպաստ արտագաղթի դանդաղեցման եւ ապագան Հայաստանի հողին վրայ տեսնելու ձգուումներուն:

Համագումարը կարեւորեց նաև Հայաստանի դատահրաւական համակարգի բարեփոխումներու անհրաժեշտութիւնը եւ մտահոգութիւն յայտնեց անոնց դանդաղ ընթացքին վերաբերեալ:

Համագումարը իր խոր մտահոգութիւնը յայտնեց Երկրին ներքին քաղաքական կեանքը լարուած պահելու փորձերուն կապակցութեամբ եւ գտաւ, որ Հայերնիքին դիմագրաւած լրջացոյն եւ ճակատագրական մարտահրաւերները կարելի է յաղթահարել բացառապէս միասնական ջանքերով:

ՅԱՅՏԱՍԱՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱՎԱՆՈՒԹԻՒՆ

Համագումարը ողջունելի գտաւ Հայաստանի իշխանութիւններուն վարած բազմաբեւու արտաքին քաղաքականութիւնը եւ կարեւոր նկատեց այդ յարաբերութիւններուն առաւել ամրապնդումը այն բոլոր պետութիւններուն հետ, որոնք կը սատարեն Հայաստանի անկախութեան, կը նպաստեն ժողովուրդավարութեան ամրապնդման եւ պատրաստ են թիկունք կանգնելու Հայաստանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան:

Համագումարը կոչ ըրաւ դաշնակից պետութիւններուն եւ կառոյցներուն յանձնառու ըլլալ Հայաստանի անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեանը ուղղուած իրենց պարտաւորութիւններուն, որոնցմէ թերացումը հայ ժողովուրդին մօտ իրաւացիորեն կը յառաջացնէ տարակուսանք եւ զայրոյք:

Համագումարը վերահաստատեց այն համոզումը, որ Հայաստանի անկախութեան եւ հողային ամբողջականութեան պահպանման միակ երաշխաւորը կը մնայ հայկական ուժեղ եւ արդիականացած բանակը՝ իր թիկունքին ունենալով միասնական հայ ժողովուրդը:

ԼԵՌՈՒՍ ՂԱՐԱԲԱԴԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՌՈՐՍԱՎ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման գործընթացի ներկայ իրավիճակը՝ Համագումարը վերահաստատեց

Հար. էջ 6



ԱԺ Նախագահը կը Պնդէ՝ Տեղեակ Չէ, Թէ
Ռուսիան կը Փափաքի Հայաստանը Դարձնել
Սիուլթենական Պետութեան Մաս



Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան Խորհրդարանէն ներս լրագրողներու հետ գրոյցի ընթացքին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը կը պնդէ, որ ինք տեղեակ չէ, որ Ռուսիան կը փափաքի Հայաստանը դարձնէլ Ռուսիա-Պելառուսիա միութենական պետութեան կամ նոյնինքն Դաշնութեան մաս:

«Նման որեւիցէ խօսակցութեան ես իմ ուսւ գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խօսակցութիւն չկայ, ու զիտէք ինչ, ինչ համար չի էլ կարող լինել՝ Հայաստանի անկախութիւնն ու Հայաստանի ինքնիշխանութիւնը»:

Հնդ որում, պարբերականը արդէն երկրորդ օրն է՝ «Հաւասարի աղբեկը» ստորագրութեամբ անանուն հրապարակումներ կ'ընէ բար. էջ 5

«Նման որեւիցէ խօսակցութիւն համար ականատես չեմ եղել, նման խօսակցութիւն չկայ, ու զիտէք ինչ, ինչ համար չի էլ կարող լինել՝ Հայաստանի անկախութիւնն ու Հայաստանի ինքնիշխանութիւնը»:

Հնդ որում, պարբերականը արդէն երկրորդ օրն է՝ «Հաւասարի աղբեկը» ստորագրութեամբ անանուն հրապարակումներ կ'ընէ բար. էջ 5

Նահանգապետ Կէվըն Նիւսըն Ապրիլ 24-ը Հոչակեց Նահանգային Տօն

Քալիֆորնիոյ նահանգապետ Կէվըն Նիւսըն ստորագրեց օրինագիծ, որով Ապրիլ 24-ը Քալիֆորնիոյ մէջ նահանգային տօն կը յայտարարուի:

Օրինագիծը, որ նախաձեռնութիւնն էր նահանգային Խորհրդարանի անդամ Ատրին Նագարեանին, քուէարկուած էր նահանգային խորհրդարանին եւ ծերակոյտին կողմէ:

Օրինագիծը կը պահանջէ, որ ամէն տարի Ապրիլ 24-ին Քալիֆորնիոյ բոլոր համայնքային գոլցներն ու պետական դպրոցներ փակուին: Պետական աշխատողներուն կը տրամադրուի վարձատրութեամբ արձակուրդ:

Օրինագիծը կը յայտարարէ, որ Ցեղասպանութեան լիշտակի օրը ըլլալ Հայաստանի անկախութեան ամբողջականութեան մասին անդրադառնութեան մասին անդամանացած բանակը՝ իր թիկունքին ունենալով միասնական հայ ժողովուրդին մօտ իրաւացիորեն կը յառաջացնէ տարակուսանք եւ զայրոյք:



Քալիֆորնիոյ նահանգապետ Կէվըն Նիւսըն

Եւ ուստանական համայնքներու ցեղասպանութիւնները:

Ցեղասպանութեան լիշտակի օրը ամէն տարի պիտի նշուի Ապրիլ 24-ին, որ յայտնի է նաեւ որպէս Հայոց Ցեղասպանութեան լիշտակի օր: Այդ շաբաթուաց ընթացքին, Քալիֆորնիա նահանգապետ կը աւանդաբար կը ճանչայ, որպէս Ցեղասպանութեան իրազեկման շաբաթական կամաց ամառապարագ կը ճանչայ, որպէս Ցեղասպանութեան իրազեկման մասն շաբաթ:

Ըստ Հնդկական Մամուլի Հայաստանը 260 Միլիոն Տոլարի Հնդկական Զենք Գնած է



«Յառաջիկայ ամիսներուն Տելին Հնդկական արտադրութեան սպառագինութեան մեծ խմբաքանակ պիտի մատակարարէ Հայաստան», կը պնդէ Հնդկաստանի մէջ լոյս տեսնող ամենահեղինակաւոր անգլիալեզու գործարար պարբերականը՝ «Economic Times»-ը:

«Զինելով Հայաստանը» վերագրուած յօդուածին մէջ Հնդկական թերթը կը պնդէ, որ մատակարարուելիք սպառագինութեան շարքին պիտի ըլլան հակահրասայրացին հրթիռներ, ինչպէս նաև համագրակային կրակի «Pinaka» կոչուող համակարգերը: Թերթին փոխանցմամբ՝ երեւանի եւ Տելիի միջեւ զէնքերու ձեռքբերման շուրջ պայմանագիրը ստորագրուած է այս ամիս:

Թէեւ Հնդկաստանի կառավարութեան մօտ կանգած աղբիւրները «Economic Times»-ին խուսափած են մատնանշել մատակարարուող սպառագինութեան ընդհանուր արժէքը, պարբերականը կնքուած գործարքի ընդհանուր ֆինանսական ծաւալը կը գնահատէ շուրջ 260 միլիոն ամերիկեան տողարք: Գործարքի առանցքացին կէտը, ի հարկէ, Հնդկական արտադրութեան համագրակային կրակի համակարգերու վաճառքն է: Հնդկական թերթին փոխանցմամբ՝ այս գործարքով Հայաստանը կը դառնալ Համակարգերու առաջապահութեան շուրջ 260 միլիոն ամերիկեան տողարքը:

Հայաստանի կողմէ «Pinaka» համակարգերու համարաւոր ձեռքբերման մասին առաջին անգամ սկսան խօսիլ 2018 թուականի ամրան, երբ Հնդկաստան ժամանած հայկական ուղղական պատուիրակութիւնը ակնյայտ հետաքրութիւն ցուցաբերած էր այս գինատեսակին հանդէպ:

2018-ի Օգոստոսին այս մասին գրած էր «Times of India» թերթը՝ տեղեկացնելով, որ Հնդկաստանի մէջ գտնուող հայկական պատուիրակութիւնը անկանութեան մէկ ամիս

առաջ այցելած էր Ռածհաստան նահանգին մէջ գտնուող Փոխրանի ռազմավարժարան, ուր հայ զինուորականները հետեւած էին «Pinaka» համակարգերու կրակային վարժանքներուն: «Արդիւնքները գերազանց էին», թերթին փոխանցած էր Հնդկաստանի պաշտպանական արդիւնքերու թեան եւ հետազոտութիւններու վարչութեան դեկավարներէն մէկը:

Բաց աղբիւրներուն մէջ առկայ տեղեկատուութեան համաձան՝ «Pinaka» համակարգերը հնդկական բանակի զինանոցին մէջ յայտնուած են 2000-ականներու սկիզբը՝ փոխարինելով խորհրդային արտադրութեան հրետանային միջոցները՝ մասնաւորաբար «Կրատ» կայանքները: Հնդկական աղբիւրներուն փոխանցմամբ՝ Հայաստանին վաճառուած համակարգերու հեռահարութիւնը կը հասնի 60 քիլոմետրի, անոնցմէ իւրաքանչիւրը ի վիճակի է 44 վարկեանի մէջ 12 հրթիռ արձակելու, նախատեսուած է հակառակորդին անձնակազմը, ծանր տեխնիկան, ինչպէս նաև հրամանատարական կէտերը ոչնչացնելու համար:

«Թէեւ սա բաւական համեստ պատուէր է՝ շուրջ 260 միլիոն ամերիկեան տոլար, բայց կարեւոր է այն հանգամանքը, որ զէնքն ու ռազմամթերքը Հայաստանին կը վաճառուին ընթացիկ հակամարտութեան պայմաններուն մէջ: Բացի այդ, սա «Pinaka» հրթիռացին համակարգերու արտահանման առաջին դէպքն է, ինչ որ կարելի է շրջադարձալիին կէտ համարել: Այդ կը վկայէ այս զինատեսակի որակական յատկանիշերու մասին: Բացի այդ, այն հանգամանքը, որ մէկ այլ պէտութեան հետ համարտութեան մէջ գտնուող երկիրը այս զէնքը կը պատուիրէ, արդէն իսկ խօսուն է», Հնդկական «India Today» հեռուստաալիքի եթերին կը յայտարարէր ռազմական փորձագէտ Շիր Արուրը:

ԱԺ Նախագահը կը Պնդէ

Շարունակուած էջ 1-էն

նակցալին գործընթացին առնչուող մանրամասնութիւններու վերաբերեալ: Երէկ ալ պնդած էր, որ կը հրապարակէ Ատրպէջանի 5 հիմնական պահանջները Հայաստանէն՝ լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի լուծարում, լեռնային Ղարաբաղի ճանաչում Ատրպէջանի կազմին մէջ՝ առանց որեւէ՝ գերօ կարգավիճակով, միջանցք Հայաստանի տարածքով, եւ որ սահմանագծումը իրականացուի 1919-1920-ական թուականներու

քարտէզներով, ինչպէս նաև անհետ կորսուած ատրպէջանցիներու հակատագրի պարզաբանում, ըստ հրապարակման՝ հնարաւոր է հետագային Հայաստանը պատերազմական յանցագործութիւններու մէջ մեղադրելու միտումով:

Ատրպէջանի հետ համապարփակ խաղաղութեան հասնելու համար, ըստ վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականի հրապարակման, կամ պէտք է բաւարարել այդ պահանջները, կամ գտնել փոխպիշում, կամ ալ Ատրպէջանին ստիպել-համոզել հրա-

100 Միլիոնաւոր Տոլարներ Վճարուած են, Բայց Զենքի Մատակարարումները Զենք Կատարուիր, Դաշնակից Երկիրներու Կողմէ եւս. Փաշինեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտնեց, որ Ատրպէջանը որոշակի յաջողութիւններ ունի նաև Հայաստանի դաշնակիցներու հետ յարաբերութիւններուն իմաստով, կը փորձէ այնպէս ընել, որ Հայաստանին զէնք չմատակարարուի: 100 միլիոնաւոր տոլարները վճարուած են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումներու պարտաւորութիւնները չեն կատարուիր, այդ շարքին՝ դաշնակից երկիրներու կողմէ: Վարչապետն այս մասին յայտարարեց կառավարութեան նիստին:

«Բոլոր այն ուղղութիւններով, բոլոր այն դէպքերում, որտեղ հնարաւոր է, ցաւօք, նրանք որոշակի յաջողութիւններ ունեն նաեւ մեր դաշնակիցների հետ յարաբերութիւնների իմաստով, որտեղ հնարաւոր է՝ նրանք փորձում են այնպէս անել, որ Հայաստանին զէնք, ռազմամթերքը չմատակարարուի: Մենք ունենք դէպքեր, երբ 100 միլիոնաւոր տոլարները վճարուած են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտաւորութիւնները չեն կատարուում, այդ թւում՝ դաշնակից երկրների կողմէ: Սա ի հարկէ, ցաւալի իրողութիւն է: Եւ մենք պէտք է խորապէս վերլուծենք այս իրադրութիւնը», ըստ Փաշինեան:

Այս ընդգծեց, որ պէտք է հասկնալ, որ այս ամէնը տեղի կ'ունենայ հեռահար կամ գուցէ ոչնչացնելու համար:



ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինեան

Հեռահար նպատակով, որ հայկական կողմը հրաժարի իր պետականութենէն, իր ինքնիշխանութենէն, իր տարածքային ամբողջականութենէն զիջումները ընել:

«Բայց, ուղում եմ նաեւ ընդգծել, որ՝ ի հեծուկս բոլոր գործուների, մենք վճռական ենք մեր անկախութիւնը, մեր ինքնիշխանութիւնը, մեր տարածքային ամբողջականութիւնը պաշտպանութեանը գործում: Եւ փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախութեան ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան դիրքում», ընդգծեց Փաշինեան:

«Նախ Ներողութիւն Խնդրեցէք Հայերէն, Քիւրտերէն եւ Ասորիներէն». Փայլանը՝ Թուրքիոյ իշխանութիւններուն

Թուրքիոյ քրտամէխտ ժողովուրդներու Դեմոկրատիկ կուսակցութեան հայ պատգամաւոր կարօ Փայլան այցելած է Տիարպետքիր նահանգի Սուր շրջան, որ քանի մը տարի փակ եղած է՝ թուրք գրականալիքը շէնքը: Բայց մի գույք տարի փակ եղած է՝ թուրք գրականալիքը շէնքը: Ըստ իսկ Ալիփաշա թաղամասին մէջ կը գտնուի: Պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասին մէջ կը գտնուի: Ալիփաշա թաղամասին մէջ կը գտնուի: Ս. Սարգսի հայկական կաթողիկ եկեղեցին:

Երտեսիացեր-ի փոխանցմամբ՝ Փայլան նշած է, որ թէեւ Սուր շրջանը թուրք քրտական բախում-ներէն յետոյ աւերուած վիճակի մէջ է՝ թուրք-քրտական բախումներուն հետեւանքով: Պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասին մէջ կը գտնուի: Ալիփաշա թաղամասին մէջ կը գտնուի: Ս. Սարգսի հայկական կաթողիկ եկեղեցին:

Ցիւեցնենք, որ թուրքիոյ Տիարպետքիր քաղաքի պատգամաւոր Սուր շրջանի Ալիփաշա թաղամասին մէջ զինուուրդը կատարուած է գանձարական մէջ կը գտնուի:

Դիմելով նախարարութեան փայլան նշած է.

«Սուր շրջանը աւերուները

կ'ըսենդ «Սուրը պիտի դարձնենք թուրքեա» (Սպանիոյ ամենայացների համարական ակտավալյարերէն մէկը-Խմբ):

Այսպէս՝ Ալիփաշ թուրքը պիտի դարձէք: Ի՞նչ ըրած էք, որ ինչ ալ ցոյց տաք: Փոխարէնը կառավագի պիտի դարձէք: Հաս իսկ անկախացնելու փոխարէնը շէնքէր: Հաս իսկ ներկայացնելու փոխարէնը պիտի դարձէք: Ալիփաշ թաղամասին մէջ կը գտնուի:

Ցիւեցնենք, որ թուրքիոյ Տիարպետքիր քաղաքի պատգամաւոր Սուր շրջանի Ալիփաշա թաղամասին մէջ զինուուրդը կատարուած է գանձարական մէջ կը գ

**«Զարմանալի է. Մարդիկ Այնքան են
Ոգեւորուել, Որ Կարծում են, թէ Նա Եկել էր
Բանակցելու Կամ Զէնք Տալու». Համբիկ
Սարաֆեան**

«Որեւէ ժամանակահատուածութ Աստրպէջնանի գործողութիւնները որեւէ արամաբանութեան մէջ դնելու կարիք չկայ, քանի որ նա յստակ ծրագիր ունի՝ ելք գտնել, միջանցք ունենալ դէպի Նախիջեւան: Յստակ է, որ նրանք դրանից չեն հրաժարում, եթէ չլինի միջազգային միջամտութիւն աց հարցի առիթով»,
Արագոտամ-ի հետ գրոյցում անդրադառնալով Աստրպէջնանի կողմից Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրայ ձեռնարկած յարձակմանը՝ ասաց ՍԴՀԿ կեդրոնական Վարչութեան ատենապետ Համբեկի Սարաֆեանը:

«Պատահական չէ, որ Ասր-
պէջճանն առաջ է քաշում հետեւ-
եալ թեզը՝ եթէ ինքը Բերձորով
դէպի Արցախ միջանցք է տրա-
մադրել, ապա Հայաստանն էլ
իրեն պէտք է միջանցք տրամադր-
րի դէպի Նախիջեւան։ Սակայն
հաւասարութեան նշան դնելն այս-
տեղ բացարձակ ճիշդ չէ, եւ Ասր-
պէջճանն էլ է դա հասկանում։ Մեր
խնդիրն է դա բարձրածայնել՝
հասկանալով, որ Ասրպէջճանն այդ
գաղափարից երբեք չի հրաժար-
ուի եւ ամէն ինչ կ'անի դրան
հասնելու համար՝ զուգահեռ փոր-
ձելով ստուգել մեր դիմադրողա-
կանութեան աստիճանը», յաւելեց
Հայքի Սարափեանը։

Թէ որ գործօնները յանգեց-
րին այսօրուայ իրավիճակին, նա
ասացգ «Յետպատերազմեան ժա-
մանակահատուածը եւ այն հան-
գամանքը, որ Ատրպէջճանը շատ
լաւ գիտակցում է՝ մենք որպէս
երկիր այսօր բաւարար ու ենուրս
չունենք լայնածաւալ պատերազմ
վարելու։ Ինչ-որ չափով այսօր-
ուայ պայմանները նպաստաւոր
են Ատրպէջճանի ծրագրերի յա-
ռաջիաղացման համար, առաւել
եւս, որ նրանք ակնկալում էին
ճնշումների ներքոյ միջանցքի
հարցով քայլեր անելու։ Եթե հս-
կացան, որ իշխանութիւնը նման
նպատակ չունի եւ քանից հրա-
պարակացին ասել է այդ մասին,
դիմեցին բիրտ ուժի»:

Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խօսնակ Նենսի Փելտոսիի այցին ՀՀ՝ Համբեկի Սարաֆեանը շեշտեց, որ այդքան ոգեւորուել պէտք չէդ «Այցը յստակ ուղերձ է, պատգամ մեզ: Որոշ չափով այն նպատակ ունէր ոգեւորելու եւ ասելու, որ մենք մենակ չենք, որ ԱՄՆ-ի պէս երկիրը մեզ աշակցում է: Բայց լիութեան հանդէպ, եւ այդ շրջանակի մէջ է մտնում նաեւ ՀՀ-ի վերաբերեալ նրանց վերաբերմունքը: Այսինքն, յստակ ասում են, որ Ատրպէջճանն նախայարձակ է: Դացոյց է տալիս, որ միջազգային ընտանիքը թոյլ չի տալու անարգել մտնել այլ երկրի սուլերեն տարածք ու վարուել ինչպէս ուզուել է»:

գործնականում մենք իրաւունք չունենք չափից աւելի ողբերուելու այդ այցից։ Զարմանալի է ուղղակի։ Մարդիկ այնքան են ողբերուել, որ կարծում են, թէ նա եկել էր բանակցելու եւ բոլոր խնդիրների վերաբերեալ հնարաւոր ուղղութիւններ տալու, կամ զինք տալու։ Բացարձակապէս այդպէս չէ, բայց յստակ է, որ ԱՄՆ-ն իր այս քայլով, ինչպէս նաեւ այլ երկրները, յստակ բեկում են մտցնում մօտեցումներում։ Այդ բեկումն այսօր ինչ-որ չափով ի նպաստ մեզ է, պէտք է օգտուել։ Բայց աւելորդ յոյսեր կապելու եւ քաղաքականութիւնը փոխելու ակնթարթային որոշումները խելամիտ չեն լինի։ Մանաւանդ ՌԴ-ի տեսանկիւնից։ Յստակ է, որ



ՈՒԴ-Ն լաւ չի ընդունի սա: Յստակ
է, որ ՈՒԴ-Ն է կանգնած Արցախուու
եւ մեր սահմաններին: Առանց
այլընտրանք ու այլ երաշխիքներ
ունենալու հակադրուելը շատ խե
լամիտ, կշռադատուած որոշում
ներ է ենթադրում»:

լիլութեան հանդէպ, եւ այդ շրջա
նակի մէջ է մտնում նաեւ ՀՀ-ի
վերաբերեալ նրանց վերաբերմուն
քը: Այսինքն, յատակ ասում են, որ
Աստրապէջնանն նախայրձակ է: Դա
ցոյց է տալիս, որ միջազգային
ընտանիքը թոյլ չի տալու անարգե-
մտնել այլ երկրի սոււերեն տա-
րածք ու վարուել ինչպէս ուզու-
է»:

Նկատառմանն ի պատճախան
որ գեռեւս 44-օրեայ պատերազմի
ժամանակ են եղել Յեղասպանու
թեան տարրեր, յայտարարութիւն
ներ այդ մասին, Համբիկ Սարաֆ
եանը նշեց «Այո, ցեղասպանու
թեան այլ մեթոններ է ընտրել
Ատրպէջանը: Եթէ Յեղասպանու
թիւն ուզում էր անել, կը մտնէր
մինչեւ Ստեփանակերտ: Բայց հաս
կանում էին, որ այդ քայլը երբեք
իրեն չը ներուի միջազգային
հանրութեան կողմից: Դրա համար
հիմք ուրիշ միջոցներ են ընտրել
հայաթափում, սպիտակ ցեղասպա
նութիւն: Բայց ասել, որ Փիզիքա
պէս ցեղասպանութիւն կ'իրակա
նացնեն եւ դա նրանց կը ներուի
այդպէս չէ»: 3

ՀՈՒԻՉԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

ԱՄ Ծերակոյտին Մէջ Բանաձեւ
Ներկայացուած է Պաքուին Անվտանգային
Աջակցութիւնը Դադրեցնելու Հարցով



ԱՄՆ ԾԵՐԱԿՈՂՅԹԻ ԱՐՄԱՔԻ
յարաբերութիւններու Յանձնաժողովի
դոկտին նախագահ Պոպ Մենենստեն
յանձնաժողովի մէկ այլ անդամ
ծերակուտական Մարքո Ռուպից
հետ միասին ներկայացուցած
երկկուսակցական համատեղ բանա
ձեւ, որով կոչ կը կատարուի դադ
րեցնել անվտանգացին աջակցու
թիւնը Ալիեւի վարչակարգին ե
դատապարտել Պաքուի անօրինա
կան ու չսադրուած յարձակումը
Հայաստանի ինքնիշխան տարած
քին վրայ:

Բանաձեւին մէջ յատու
կ'ընդգծուի Ազատութեան աջակ

ցութեան ուխտի 907-րդ ուղղման
կիրառման անհրաժեշտութիւնը,
որով կ'արգիլուի ԱՄՆ աջակցու-
թիւնը Ատրպէյճանին մինչեւ այն
պահը, երբ Պաքուն դադրեցնի
Հայաստանի ու Լեռնային Ղարա-
բաղի դէմ յարձակողական ուժի եւ
շրջափակման կիրառումը: Ի լրումն
անոր՝ բանաձեւը նախագահ ծօ
Պայտընին կոչ կ'ընէ դիտարկելու՝
արդեօք ատրպէյճանցի պաշտօն-
եաները պէտք է պատժամիջոցնե-
րու ենթարկուին Մակնիթսքիի
մարդու իրաւունքներու հաշուե-
տուղականութեան ուխտին հա-
մաձայն:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ծարունակուած էջ 1-էջ

այն համոզումը, որ Լեռնային Պարաբաղի հարցը պետք է լուծուի ազգերու ազատ ինքնորոշման իրաւունքի միջազգային սկզբունքի հիման վրա՝ ԵԱՀԿ Սինսկի խումբի շրջանակեն ներս:

Համագումարը կարեւորեց նաեւ Արցախի Հանրապետութեան՝ բանակցային գործընթացին լիիրաւ կողմ դաշնալու անհրաժեշտութիւնը։ Այս առթիւ Կուսակցութիւնը ողջունեց Արցախի պետական ղեկավարութեան եւ ազատատենչ ժողովուրդին իր հողին կառչած մնայու որոշումը։

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՇՆՔ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Համագումարը կարեւորեց Հայաստան-Սփիտք յարաբերութիւնները աւելի գործնական դարձնելու եւ Սփիտքի ներուժը աւելի արդիւնաւետ կերպով օգտագործելու անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս Հայաստանի Հանրապետութեան կենսական ոլորտները ղեկավարող գերատեսչութիւններէն ներս սփիտքահայ մասնագէտներու ներգրաւունով։ Այդ առնչութեամբ, առաջնահերթ է Սահմանադրութեան 148-րդ յօդուածին վերանայում՝ վերացնելու համար անհարկի խոչընդոտները։

Համագումարը քննարկեց նաեւ Սփիռոք ընդհանուր իրավիճակը եւ իր մտահոգութիւնը յայտնեց Միջին Արեւելքի հայ գաղութներուն մէջ տիրող տնտեսական եւ ապահովական ճգնաժամներուն վերաբերեալ ու գտաւ, որ անհրաժեշտ է ամէն գնով կանգուն պահել այդ գաղութները եւ կանխել անոնց պարպումը: Իսկ, հակառակ պարագային, արտագաղթել ցանկացողներուն ուղղորդել դէպի Հայաստան: Այդ առումով՝ Համագումարը անգամ մը եւս կարեւորեց համազգային ջանքերով դէպի հայրենիք ներգաղթի համապարփակ ծրագիր մը մշակելու անհրաժեշտութիւնը, որուն գլխաւոր նպատակը պէտք է ըլլայ ներգաղթող հայ ընտանիքներուն համար բաւարար պայմաններու ստեղծումը, որպէսզի անոնք մշտապէս հաստատուին հայրենի հողին վրայ:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

22-րդ Համագումարը քննարկելէ ետք Հայաստան-Թուրքիայարաբերութիւնները, դրական գնահատեց Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ ընթացող բանակցային գործընթացը եւ անհրաժեշտ նկատեց երկու հարեւան ու ինքնիշխան պետութիւններուն միջեւ բնականոն եւ կանխատեսելի յարաբերութիւններու գոյացումը, պայմանաւ որ բանակցութիւնները տեղի ունենան առանց նախապայմաններու, եւ որպէս բարի կամքի դրսեւորում Թուրքիա առաջին հերթին բանայ իր հսկ կողմէ փակած սահմանը:

Համագումարը շեշտեց, որ բանակցութիւններու գործընթացը բացարձակապէս չի նշանակեր Թուրքիոյ նկատմամբ հայ ժողովուրդի արդար պահանջներէն հրաժարում եւ այս հարցը բանակցային սակարգութեան առարկայ չի կրնար դառնալ:

Ա.Դ.Դ.4. Կեդրոնական Վարչութիւն 3 Յոկտեմբեր, 2022

Հայաստանը Ենթարկում է Յարձակման իր Հարեւանների Կողմից.
Նրա Պարտութիւնը Վատ Նորութիւն Կը Լինի Արեւմուտքի համար. The Telegraph

The Telegraph News Sport Business Opinion Cost of living Ukraine Money Life Style Travel Culture Puzzles

Royals UK news Politics World Health Defence Science Education Environment Investigations Global Headlines

COMMENT

Armenia is being brutalised by its neighbours. If it is defeated, it would be bad news for the West

Europe would be foolish to switch its energy reliance from Russia to Azerbaijan. It would simply replace one autocracy with another

KAPIL KOMIREDDI
20 September 2022 - 2:13pm

Related Topics
Armenia, Azerbaijan, Nancy Pelosi, Russia-Ukraine war, Turkey

Միջազգային հեղինակաւոր The Telegraph օրաթերթը հրապարակած է յայտնի գրող Ել Լրագրող Քարիլ Քոմիրետտիի յօդուածը

«ԵՄ-Ն դիմում է էներգիայի վստահելի մատակարարներին: Ատրպէջճանը դրանցից մէկն է», - Յուլիաին յայտարարեց Ռւբուլայ Վոն Տէր Լէյենը: Երեքշաբթի օրուանից (Սեպտեմբեր 13) ԵՄ «վստահելի գործընկերը»՝ ֆենոմենալ կոռումպացուած ժառանգական բոնապետութիւնը Կովկասում, իր ժողովրդավարական հարեւան Հայաստանի դէմ անողոք յարձակման ժամանակ սպանել է աւելի քան երկու հարիւր մարդու: Կովկասում կոտրած կարող է ապշեցուցիչ թուալ, քանի որ 2020 թուականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Հայաստանի պարտութիւնից յետոյ Ատրպէջճանի ղեկավար իլհամ Ալիենը բանակցութիւններ է վարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ: Այս երկու ղեկավարները երկու շաբաթ առաջ Պրիւսելում միմեանց ձեռք են սեղմել:

Սակայն զարմանալու այնքան
քիչ բան կայ կապուած Ատրպէջա-
նի յարձակման հետ՝ երկիր, որը
դուրս է գալիս Ղարաբաղի վիճելի
տարածքից եւ թիրախաւորում հէնց
Հայաստանը։ Ոգեշնչուելով Պաք-
ուից Եւրոպայի խորացող կախուա-
ծութիւնից եւ Ռուսաստանի թու-
լացած պետականութիւնից, որն
անվտանգութեան պայմանագիր ու-
նի Հայաստանի հետ եւ աւանդա-
բար խաղաղութեան շուրջ միջ-
նորդ է տարածաշրջանում, Ատր-
պէջանը պահը կատարեալ է դի-
տարկում Հայաստանը լիարժէքո-
րէն իրեն ենթարկեցնելու համար։

Արեւմուտքն այսօր նոյնքան շեղուած է, որքան 2020 թուականի աշնանը, երբ «Երկու ազգ, մէկ պետութիւն» քաղաքականութեամբ իրար կապուած Ատրպէջանն ու Թուրքիան կ'որոնաւիրուսային համավարակի գագաթնակէտին համատեղ ու ազգական գործողութիւններ սկսեցին Հայաստանի դէմ, որի ժամանակ կանոնաւոր բանակի զինուորների կողքին տեղակայուել էին Անքարայի կողմից վճարուող սիրիացի վարձեաննեռը:

Ազդ պատերազմից յետոյ շրջե-
լով տարածաշրջանով՝ անհնար էր
չնկատել, որ Աստրաֆանի թշնա-
մանքն աշխարհի հնագոյն քրիս-
տոնէական պետութեան՝ Հայաս-
տանի դէմ, հիմնուած էր ոչ միայն
Ղարաբաղի շուրջ տարածքալին

տարածախնութիւնների վրաց, այլեւ՝ պայմանաւորուած էր շատ աւելի չարաբաստիկ գործօնով՝ հայերի նկատմամբ թուրք ժողովուրդների գերակայութեան շովի-նիստական համոզմունքով։ Դա պատմութեան շարունակութիւնն էր։ 1915 թուրականի Ապրիլին օսմանեան Թուրքիան մեկնարկեց հայքնակչութեանը բնաջնջելու մեթոտական արշաւը։ Երկու միլիոննոց հայ համայնքն այն ժամանակ ապրում էր թուրքական տիրապետութեան տակ։ Չորս տարի անց նրանից մասաց 200,000-ից քիչ մարդ։ Մնացածները կա՞մ կոտրուեցին, կա՞մ յատնուեցին մահուան ճամբարներում, կա՞մ սովոր մահացան։ Անթիւ-անհամար կանաչք եւ երեխաններ ստիպուած էին հրաժարուել իրենց հաւատքից եւ ընդունել իրենց «տերերի» կրօնը։ Հայկական սփիւրքը, որն աշխարհում ամենամեծերից մէկն է, հետեւանք է զեղասպանութեան։

իրականում, «ցեղասպանութիւն» բառն ստեղծել է լեհ իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինը՝ հայկական ողբերգութիւնը նկարագրելու համար։ Իւրաքանչիւր հայի սիրտանմար վշտի ու կորսարի շտեմարանն է (ի հեճուկս շարունակուող ամօթի՝ Մեծ Բրիտանիան հրաժարում է Հայոց ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից)։

Այդ տեւական ոճրագործութիւնից աւելի քան մէկ դար անց նոյն մարդասպան ցատումը նորից վեր է բարձրանում հայերի դէմ, մի ժողովուրդ, որն անցել է մահուան, ունեզրկման եւ տեղահանութեան սարսափելի լիշողութեան միջով։ Այս տարուայ Ապրիլին՝ Հայոց ցեղասպանութեան լիշատակի օրուայ նախօրէին, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Գաւու-շողլուն մատներով «գորշ գայլերի» նշանը ցոյց տալով՝ հեզնեց հայերին, որոնք սպում էին իրենց ողբերգական անցեալը, ժեստ, որը հնարուել է զզլջացող թուրք ծայրացել ազգայնականների կողմից։ Հայոց գեղասպանութիւնն ակնյա-

տորէն ցնծութեան եւ գոհունակութեան աղբիւր է Թուրքիայի եւ Կովկասում Նրա յաճախորդի համար:

ყებ ფახუსთალკანს ჩ հեռախօսի մէջ,
շարունակում է հետապնդել ինձ:
Այն ցոյց է տալիս, թէ ինչպէս են
ատրպէցնանցի զինուորները դա-
նակով գլխատում տարեց մի հայի,
ապա նրա գլուխը դնում խոզի
դիակի վրայ: Այդ սարսափը՝ գլխա-
տում, ինող, պարուրուած է կրօնա-
կան սիմուուլիզմով:

Human Rights Watch-ն ունի
ատրպէցնանական իշխանութիւն-
ների կողմից հայերի խոշտան-
գումների բազմաթիւ ստուգուած-
տեսանիւթերը: Նոր սարսափներ են
աւելանում հներին: Տարածաշր-
ջանում այժմ շրջանառուում է
ատրպէցնանցիների կողմից նկա-
րահանած մի տեսանիւթ, որում
ատրպէցնանցի զինուորը ծաղրում
է մահցածներին, ցոյց է տալիս
հայ կին զինուորի խեղուած դիա-
կը՝ մերկացուած, անդամահատ-
ուած, աչքերը հանուած են եւ
փոխարէնը քարեր են, կիսով չափ
գլխատուած է:

Որպէսզի որեւէ մէկը չկամկա-
ծի իր մտադրութեանը, Ատրպէց-
ճանը զգալի աշխատանք է տանում
ոչնչացնելու Հայաստանի հնագոյն
կրօնական ժառանգութիւնն այն
տարած քններում, որոնք գրաւել էն:
Յանկացած այլ համատեքստում
մարդասպան այս իմպերիալիզմը
մենք կը կոչէինք հէնց իր իսկ
անունով: Սակայն այս համատեքս-
տում մէնք օգտագործում ենք մի
քաղաքավարի մեղմասացութիւն:
Իմպերիալիզմը պարզ իմպերիա-
լիզմ է միայն այն ժամանակ, երբ
դա եւրոպացիների կողմէից է, բայց
երբ թուրքերն են դա անում, այն
դառնում է մշակութային փոխա-
նակման ծրագիր:

Դժուար է արդարացում գտնել
Ասրպէջանի հետ Եւրոպայի խղճուկ՝
գործարքին։ Ալիեւի հետ գրկա-
խառնութիւնը ոչ միայն Ասրպէջ-
ճանին խրախուսում է հետամջուտ
լինել իր ծաւալապաշտական
նկրտումներին, այլև ժխտում է
Արեւմուտքի՝ ալդքան շատ գովազ-
դուող «արժէքները»։ Ցանկացած
մեղք, որը կարելի է վերագրել
Վլադիմիր Պուտինի Ռուսաստա-
նաին, կարելի է վերագրել նաև
Ալիեւի Ասրպէջանին։ Ասրպէջ-
ճանի իշխող դինաստիայի կու-

տակուած հարստութեան դիմաց ուսւ օլիգարխները համեստ են. OCCRP-ի գնահատմամբ՝ միայն Մեծ Բրիտանիայում նրանց ունեցուածքի կայսրութիւնը կազմում է մոտ 700 միլիոն տոլար: Ալիեւի Ատրպէջնանը նաեւ քաղաքականապէս աւելի ռեպրեսիվ է, քան` Պուտինի Ռուսաստանը: Freedom House-ի քաղաքացիական եւ քաղաքական ազատութիւնների ինդեքսով Ատրպէջնանը Ռուսաստանից հետ է տասը տեղով: Իսկ վարչակարգի կողմից պաշտպանուած ուազմատենչ ազգայնականութիւնը՝ թաթախուած հայերի նկատմամբ էթնիկ ատելութեամբ, հնարաւորութիւնը է տալիս նրա ուսւ գործընկերոջը մեղմ երեւալ համեմատութեան մէջ: Ալիեւը ժամանակին Ատրպէջնանի մայրաքաղաք Պաքւում թանգարան էր բացել, որտեղ գլխաւոր ցուցանմուշներն ատրպէջնանական ուժերի կողմից սպանուած հայ զինուորաների սաղաւարտներն էին:

Ատրպէջճանը, որը զինւում եւ
վերահսկում է ՆԱԹՕ-ի անդամ
թուրքիացի կողմից, այժմ իր ճա-
նապարհն է հարթում դէպի Հայաս-
տանի ինքնիշխան տարածք: Ուու-
սաստանի հարեւան ամենաանհա-
ւանական ժողովրդավարութիւն-
ներից մէկը ոչ միայն պարզապէս
յարձակման է ենթարկուում, այլեւ
նրան ատիպում են գնալ ինքնառշն-
չացման: Այս ամէնի մէջ զաւեշտա-
կանն այն է, որ Եւրոպան շատ բան
չի շահելու Ատրպէջճանի հետ
առեւտրացին գործընկերութիւնից:
Պաքուն, որն իր հերթին, կախուած
է իրանից եւ թուրքինստանից
բնական գազի ներկրումից, դժուա-
րութեամբ է բաւարարում ներքին
էներգիացի պահանջները: Բացի
այդ, ատրպէջճանական գազի հան-
քավայրը, որը, ենթադրում է,
պէտք է լինի դէպի Եւրոպա ապա-
գայ մատակարարումների աղբիւ-
րը, մասամբ պատկանում է Ուուսա-
կան «Լուկօլլ»-ին: Վճարելով Ատր-
պէջճանին՝ Եւրոպան անուղղակիո-
րէն հարստացնում է Ուուսաստա-
նին: Եւրոպան ստեղծում է Ուու-
սաստանից էներգետիկ անկախու-
թեան պատրանք, իսկ նրա ինքնա-
խաբէութեան գինը հաւերն են:

ԱՐԱՀՈՎՈՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՆ

ISSN 1062-1024 • 100 • 100 • 100 • 100 • 100 • 100 • 100 • 100 • 100 • 100

Yes, I wish to subscribe to Massis Weekly.

Enclosed a check for (one year)
50.00 & \$100.00 (first class) for

\$125.00 (Air Mail) for Canada

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: _____

Address: _____

City: ----- State:-----

Country: -----

Tel:-----

Ծքեղ Երեկոյթով Նշուեցաւ «Նոր Օր» Ծաբաթաթերթի 100-Ամեակը

Ուածկավար Ազատական կուտակցութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւնը, շքեղ ճաշկերպյթ-հանդիսութեամբ մը, նշեց իր օրկանին՝ «Նոր Օր» շաբաթաթերթի հիմնադրութեան 100-ամեակը, որ տեղի ունեցաւ Կիրակի, 2 Հոկտեմբեր, 2022, Պըրպէնքի De Luxe Banquet Hall-ի մէջ:

Համագութեալին սոյն միջոցառութիւն ներկայ էին ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան նախագահ, Մայքլ Խարապեան, թեմի քարեջան առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, առաջնորդական փոխանորդ Տէր Մանուկ Աւ. Քհնչ. Մարգարեան, Հայաստանի նախկին աւագ հիւպատոս-դեսպան Դոկտ. Արմէն Բայրութեան, Կենտէջլի քաղաքապետ Անտի Քաջախեան, Լու Անձելոսի քաղաքապետական խորհուրդի անդամ Փոլ Գրիգորեան, ինչպէս նաեւ Կենտէջլի նախկին քաղաքապետներ, ՀԲՀՄ-ի ՄԴՀԿ-ի, Հայկական տարբեր կազմակերպութեանց եւ մամուլի ու մտաւորականութեան ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ի Հայաստանի եւ ՌԱԿ-ի քայերգներու յոտնկայս ունկնդրութենէն եւ Արցախի նահատակներու յիշատակին մէկ վայրկեան լուութեան պահելի ետք՝ սեղաններու օրհնութեան աղօթքը կատարեց Արք. Տ. Մանուկ Աւ. Քհնչ. Մարգարեան, միաժամանակ յայտնելով իր բարեմաղթութիւնները ներկայ հասարակութեան:

Հնդիքէն ետք գործադրուեցաւ օրուան պատշաճ յայտագիր մը, հանդիսավարութեամբ Թամար Փոլատեան Փեթոնի (անգլերէնով) եւ Սեւան Տէր Պետրոսեանի (Հայերէն), որոնք կազմակերպիչ յանձնախուժին անունով բարի գալուստ մաղթեցին ներկաներուն:

Տօքթ. Ռաֆֆի Պալեան ՌԱԿ-ի Կեդրոնական եւ շրջանային վարչութեանց անունով ողջունեց ներ-

կայ հասարակութիւնը, որ եկած էր միասնաբար տօնախմբելու հարիւրածեակը «Նոր Օր» շաբաթաթերթին, օրկան մը՝ որուն առաքելութիւնն էր մեծ նուիրումով փարիլ ազգապահպանման վսեմ գործին, հայ լեզուին ու մշակոյթին, միաժամանակ կամուրջ հանդիսանալ հայրենիքի եւ սփիւռքի միջեւ:

Օրուան գլխաւոր բանախօսն էր «Նոր Օր»ի նախկին խմբագիրներէն, ծանօթ մանկավարժ եւ գրող Դոկտ. Մինաս Գոճախեան: Ան իւրայատուկ մօտեցումով մը նախ նշեց «Նոր Օր»ի հիմնադրութեան հետ առնչուող պատմական հանգրուանները, Պոլիսէն մինչեւ ֆրեզոս եւ Լու Անձելոս: Ապա ընդգծեց որ թերթը անխաբան լոյս տեսած է, ճոխ ու բազմակողմանի բովանդակութեամբ, պատուաբեր աշխատանք կատարելով եկեղեցական, ազգային, հասարակական, հայ դատի եւ հայապահպանման վսեմ գործին մէջ: Յարգելի բանախօսը մէկ առ մէկ նշեց նաեւ անցնող հարիւրարիներու բոլոր խմբագիրներուն անունները սկսելով Արամ Ամիրխանեանէն (1922-1931) մին-

չեւ Անահիտ Կօշկարեան (2020-): 1964-ին «Նոր Օր» հաստատութիւնը կը փոխադրուի Լու Անձելոս:

«Նոր Օր» շաբաթաթերթի 100-ամեակին առիթով շնորհաւորական խոսքին առիթով ելոյթներ ունեցան Գալիֆորնիոյ Սենաթի անդամ Անթօնի Փորթանթինոն, ԱՄՆ-ի Գոնկրէսի անդամ Ճիւտի Չուլ, Կլենտէյլի քաղաքապետ Անտի Քացախեան եւ Լու Անձելոսի քաղաքապետական խորհուրդի անդամ Փոլ Գրիգորեան:

Սոյն միջոցառումին տեսաերիգով իր պատգամը փոխանցեց ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ Ասսատուր Տէվլէթեան (Կիպրոսէն):

Տեղի ունեցաւ գնահատանքի արարողութիւն մը, որուն ընթացքին յուշանուէրներ պարգեւատրուեցան «Նոր Օր»ի բոլոր խմբագիրները, ձեռամբ ՌԱԿ-ի շրջանային ատենապետ՝ Տոքթ. Ռաֆֆի Պալեան: Արդարեւ, ինք եւս յուշանուէր մը ստացաւ կազմակերպիչ յանձնախուժը կողմէ, առ ի գնահատութիւն իր օգտաշատ եւ բեղումնաւոր գործունէութեան համար:

Գործադրուեցաւ օրուան պատշաճ գեղարուետական յայտագիր մը, մասնակցութեամբ շնորհալի երգիչներ Ռազմիկ Մանսուրեանի,

Գէորգ Զագմանեանի եւ Դաւիթ Սամուէլյանի, նուազութեամբ՝ Արամ Լեփենեանի:

Սոյն ցիւարժան երեկոյթի փակման խոսքին համար բեմահարթակ հրաւիրուեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Գերշ. Յովնան Արք. Տէրտէրեան: Սրբազնն ամփոփ կերպով նկարագրեց հայ մասուլին վիճակուած առանձնայատուկ դերին յատկապէս սփիւռքի մէջ, ուր առկայ է հայն ու հայապահպանումը եւ մեր կապը Մայր Հայրենիքին ու սուլքը էջմիածնին հետ: Շնորհաւորելէ ետք «Նոր Օր»ի պանծալի 100-ամեակը մաղթեց որ նոյն եռանդով ու նուիրումով շարունակուի իր առաքելութիւնը մէր ժողովուրդի զաւակներու հայապահպանման վսեմ նպատակին համար:

Աւարտին՝ տեղի ունեցաւ 100-ամեակի կարկանդակի հատման արարողութիւնը:

Կիմանանք թէ սոնց երեկոյի հասոյթէ որոշ մաս մը պիտի յատկացուի «Զինուորներու Ապահովութեան Հիմնադրամ»ին:

«Մասիս» ի սրտէ շնորհաւորելով պանծալի 100-ամեակը, նորանոր յաջողութիւններ եւ յարատեւութիւն կը մաղթէ իր պաշտօնակից «Նոր Օր»ին մինչեւ նոր դարադարձ....:



Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը

Կը Ներկայացնէ

«Կոչ Զարրօնիք»

Վակերագրական ժապանէի ցուցադրութիւն 2,000 մլոն ուղևորութիւն Արեւմտեան Հայաստանի մեջ:

Կիրակի, 16 Հոկտեմբեր, 2022-ին կեսօրէ ետք ժամը 5:00-ին
ՀԿԲՄ Կեդրոնէն ներւ:

Մուտքը Ազատ

Հիւրասիրութիւն



Nor Serount Cultural Association
Invites you to Screening of

"A Call for Awakening"

Documentary movie. A 2,000-mile journey of Western Armenian towns.

Sunday October 16, 2022, at 5:00 pm

AEBU center, 1060 N Allen Ave. Pasadena, CA 91104

Seating is limited. Please RSVP at (818) 590-9293

ՎԱՐՁՈՒ ՄՐՎԸ

ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԵԶ
(200 ՇՈԳԻԻ ՇԱՄԱՐ)
1060 N. ALLEN AVE.
PASADENA CA 91104

ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ
ՇԵՌԱԶԱՅՆԵԼ
(626) 797-7680

massis Weekly

Volume 42, No. 37

Saturday, October 8, 2022

Pashinyan Blamed Azerbaijan's Aggressive Statements and Actions as Reason Torpedoing the Peace Process



YEREVAN -- Armenian Prime Minister Nikol Pashinyan said in a televised interview on Friday that transport links between Armenia and Azerbaijan would have been reopened long ago if Azerbaijan had not made aggressive statements and territorial claims against Armenia.

"Overchuk (Russian Deputy Prime Minister Alexey Overchuk, co-chair of the Armenian-Azerbaijani-Russian working group set up to handle the resumption of transport and other links between Armenia and Azerbaijan) asked us whether we were ready to reopen transport links. Our answer was that we are not only ready but we want it. And in order to show our desire, we even gave a name to this project, calling it - "Armenian Crossroads". That's how we want to show that we consider this matter important to us," he said.

Pashinyan said there is a need to reach agreements on the legal use of roads: there is an agreement in principle that the roads will operate within the sovereignty of the countries they pass through and there should be border, customs and passport control.

"As a matter of principle, there is an understanding that this issue needs to be resolved, but how to do it? We proposed to delegate customs and border services for citizens of Armenia and Azerbaijan at the border to another country), as they do in Europe. If Azerbaijan agrees to this, we can move forward. I say this officially," he said.

Pashinyan announced that Armenian and Azerbaijani foreign ministers Ararat Mirzoyan and Jeyhun Bayramov will start discussions on drafting a concrete text of a peace treaty.

Continued on page 3

Video of Armenian Soldiers' Executions Sparks Outrage, Calls for Accountability

YEREVAN (Civilnet.am) -- A graphic video showing Azerbaijani troops arbitrarily executing a small group of captured Armenian soldiers that went viral on social media Sunday has prompted widespread revulsion in Armenia and calls for accountability by the Armenian government.

Kristinne Grigoryan, Armenia's Human Rights Defender, has confirmed the video's authenticity and said it was filmed on September 13, during Azerbaijan's unprecedented attack on Armenia proper last month, which left over 200 Armenians dead or missing and hundreds more injured, including civilians.

In a statement, Grigoryan called the executions shown in the video "yet another war crime committed by the Azerbaijani armed forces, the source of which is a consistent policy of Armenophobia by Azerbaijan," pledging to raise the issue on the international stage.

Killing prisoners of war is considered a "serious breach" of the



Geneva Conventions.

Armenian Prime Minister Nikol Pashinyan said that "Armenia will use all available international mechanisms to ensure investigation and accountability, while Edmon Marukyan, Armenia's ambassador-at-large, called on EU and U.S. authorities to recognize Azerbaijan as a "terrorist state."

Armenia's Foreign Ministry also released a statement calling for ac-

Continued on page 4

Governor Newsom Signs Bill Making Armenian Genocide Remembrance Day a Statewide Holiday

SACRAMENTO — California Governor Gavin Newsom has signed a bill making April 24 a California statewide holiday. The measure was spearheaded by Assemblymember Adrin Nazarian.

The bill mandates that every year on April 24, all community colleges and public schools throughout California will close. State employees will be given time off with pay.

The text of the bill explains: "The Legislature finds and declares that Genocide Remembrance Day would be a day for all to reflect on past and present genocides, but especially those that have felt the impact of these atrocities and groups that have found refuge in California, including, but not limited to, the Holocaust, Holodomor, and the Genocides of the Armenian, Assyrian, Greek, Cambodian, and Rwandan communities. Genocide Remembrance Day would be observed annually on April 24, also known as Armenian Genocide Remembrance Day, during the week the state of California traditionally recognizes Genocide Awareness Week."

The text further states that on April 24 or on an alternate date "public schools and educational institutions throughout this state may include exercises, funded through existing resources, remembering and honoring the many contributions that survivors of genocide have made to this country. The State Board of Education may adopt a model curriculum guide to be available for use by public schools for



exercises related to Genocide Remembrance Day."

"I am signing Assembly Bill 1801, which establishes Genocide Remembrance Day as a state holiday to be observed on April 24, and permits public schools and community colleges to close in observance of this holiday. This bill also permits state employees to utilize eight hours of vacation, annual leave, or compensating time off in lieu of receiving eight hours of personal holiday credit to observe Genocide Remembrance Day," said Newsom in a signing statement.

"Genocide commemoration is more than a history lesson. It is a powerful tool to engage people across generations in the sanctity of human rights, the enormity of crimes, and how to prevent future atrocities. Es-

Continued on page 4

Armenia Signs \$245 Million Arms Deal with India



NEW DELHI — Armenia and India have reportedly signed contracts for the supply of \$245 million worth of Indian artillery systems, anti-tank rockets and ammunition to the Armenian military.

India's The Economic Times daily reported on Thursday that the landmark deal was arranged by the governments of the two nations and signed in September. The weapons

will be delivered to Armenia "over the coming months," it said, citing unnamed sources.

According to the New Delhi-based paper, they include the Pinaka multiple-launch rocket systems designed and manufactured by Indian firms and increasingly used by India's armed forces. There was no word on

Continued on page 3

Secretary of Armenia's Security Council Meetings with Pentagon and CIA Officials



WASHINGTON, DC — Secretary of Armenia's Security Council Armen Grigoryan met with Deputy Defense Secretary Laura Cooper at the US Department of Defense on Thursday.

At the meeting, Grigoryan presented in detail the large-scale aggression unleashed by Azerbaijan on the sovereign territory of Armenia on September 13 and its consequences.

The parties discussed the prospects for the development of bilateral relations. In particular, the sides emphasized the work aimed at increasing the democratic management, transparency and accountability of the Armenian Armed Forces.

Later, Grigoryan visited the headquarters of the Central Intelligence Agency. In a short statement released

on Friday, Grigoryan's office said he held "working meetings" at the CIA offices in Langley, Virginia. It gave no details.

Grigoryan was received at the CIA headquarters two days after meeting a senior aide to Azerbaijani President Ilham Aliyev in Washington for talks hosted by U.S. National Security Adviser Jake Sullivan.

Sullivan said they "identified concrete steps forward in support of a stable and lasting peace." He did not reveal those steps.

In what appeared to be a related development, official Yerevan announced on Friday that Foreign Minister Ararat Mirzoyan will meet with his Azerbaijani counterpart Jeyhun Bayramov in Geneva on Sunday.

Russia Rules Out 'Exterritorial Corridor' Through Armenia

MOSCOW -- Russian Deputy Prime Minister Alexei Overchuk has out Azerbaijani control of a crucial overland route crossing Armenia and called withdrawal of Azerbaijani forces to their initial positions.

In a lengthy interview with Rossiyskaya Gazeta published on Friday, Overchuk stressed that a Russian-Armenian-Azerbaijani task force has never discussed any "extraterritorial corridors" seemingly demanded by Azerbaijani leaders.

He effectively ruled out Azerbaijani control of a planned overland route to connect mainland Azerbaijan with Nakhichevan via Armenia, saying, "Sovereignty over the road (will be) exercised by the country through whose territory the road passes."

Overchuk, alongside his Armenian and Azerbaijani counterparts, Mher Grigoryan and Shahin Mustafayev, heads a joint working group on opening regional transit routes. Nothing has come of the group's work so far.

"It is important that in the course of the negotiations a principle was worked out, which formed the basis of approaches to defining this [transit] regime," Overchuk told the state-run newspaper Rossiyskaya Gazeta. "The principle is: 'Sovereignty over a road is exercised by the country through whose territory the road passes.' This means that if the road passes through Armenian territory, then this is an Armenian road, if [it passes] through



Azerbaijani territory, then it is Azerbaijani."

"Russia has always supported the principle of the sovereignty of the parties," he said, adding that it stems from the Armenian-Azerbaijani agreements brokered by Russian President Vladimir Putin.

"This means that at the negotiations of the Trilateral Working Group of the Deputy Prime Ministers, there is and there can be no talk of any 'extraterritorial corridor' that would infringe the sovereignty of any of the parties in any way," stressed the Russian vice-premier. "In practice, the implementation of this principle means that in order to enter the territory of Armenia from Azerbaijan via unblocked or newly built roads, border and passport control measures will be the same as, for example, when entering Armenia from Iran."

Armenian, Azerbaijani Foreign Ministers Discuss Peace Treaty and Karabakh Conflict at Geneva Meeting



GENEVA — The foreign ministers of Armenia and Azerbaijan met late on Sunday for a second time after last month's large-scale fighting on the border between their countries.

The direct talks held in Geneva appeared to focus on an Armenian-Azerbaijani peace treaty sought by Baku. Neither side reported concrete agreements on this issue.

The Azerbaijani Foreign Ministry said Foreign Minister Jeyhun Bayramov "brought the Armenian side's attention" to five key elements which Baku wants to be at the heart of the peace accord.

Foreign Minister Ararat Mirzoyan reaffirmed the position of the Armenian side regarding the withdrawal of Azerbaijani troops from the sovereign territory of the Republic of Armenia and the immediate release of all Armenian prisoners of war.

The introduction of international mechanisms for monitoring the border situation was highlighted.

FM Mirzoyan emphasized that the war crimes committed by the Azerbaijani Armed Forces should be clearly evaluated by international courts, and the criminals should be brought to justice.

The mutual understanding that the regional transport routes should be unblocked under the sovereignty and jurisdiction of the countries was positively assessed.

According to the Armenian readout of the meeting, Foreign Minister Ararat Mirzoyan also spoke with Bayramov about "ensuring the rights and security guarantees of Nagorno-Karabakh's Armenians, including through the creation of a mechanism for discussions between Baku and Stepanakert."

Bayramov claimed, for his part, that Armenia has failed to fully pull its troops out of Karabakh in breach of the Russian-brokered ceasefire that stopped the 2020 Armenian-Azerbaijani war. Yerevan maintains that no Armenian soldiers remain deployed there.

Citing lingering tensions at various sections of the Armenian-Azerbaijani border, Bayramov was also reported to propose that the next meeting of a bilateral commission on border demarcation be brought forward from November to October.

Bayramov further called for a prompt launch of transport links between the two South Caucasus states, which is also envisaged by the 2020 ceasefire and follow-up agreements brokered by Moscow.

Yerevan regularly voices support for opening the Armenian-Azerbaijani border to commercial and passenger traffic. But it has rejected apparent Azerbaijani demands for an extraterritorial corridor connecting Azerbaijan to its Nakhichevan exclave through Armenian territory.

Armenia and IAEA Interested in Deepening Cooperation in Nuclear Safety

YEREVAN -- The International Atomic Energy Agency (IAEA) is ready to keep on assisting the Armenian government in ensuring the safety at its nuclear power plant, IAEA Director General Rafael Grossi said at a meeting with Armenian Prime Minister Nikol Pashinyan in Yerevan today.

Grossi stressed the importance of bilateral cooperation in nuclear safety both for current and future projects, according to the press service of the Armenian government.

The Prime Minister welcomed Grossi's visit saying that Armenia values the cooperation with the Agency, which is necessary for ensuring Armenia's energy and nuclear security and developing its capabilities.

Pashinyan stressed that these is-

sues are among strategic priorities of the Armenian government.

The sides spoke about the improvement of safety level of the Armenian nuclear power plant and exchanged views on deepening cooperation between Armenia and the IAEA.

The Armenian Nuclear Power Plant, the only one in the South Caucasus region, is located near the town of Metsamor, about 30 kilometers west of Yerevan. It accounts for about 40% of the total electricity generation of the country.

In June, 2022 the Armenian NPP CJSC and the Rosatom Overseas JSC (a division of Russian state atomic concern Rosatom) signed a MoU to start preparations for building a new nuclear power unit in Armenia.

Artbox Greenlights 24 Creative Projects for Incubation



Creative Armenia is excited to introduce the 24 creative projects that will take part in Artbox Incubator, which provides comprehensive support to creative ideas with potential for commercial success. The creative incubator is developed by Creative Armenia, funded by the European Union in Armenia, and launched in partnership with AGBU Armenia within the framework of the KATAPULT Creative Accelerator Program.

For 12 weeks, the selected teams, representing cutting-edge projects in theater, music, design, and beyond, will be joined by distinguished international and local mentors and keynote speakers to develop various aspects of their creative projects – from market analysis and marketing plan to financing plan and legal rights. After completing the incubation, the 24 incubated projects will be presented to major cultural investors, grant-makers, and sponsors for potential funding.

"We are proud of our new Artbox generation. The strength and range of these 24 projects and their creative teams demonstrate the new wave of power and dynamics they will bring to Armenia's culture and creativity. We look forward to providing Artbox's fundamental support and pushing them upward in their mission," said Anush Ter-Khachatryan, Director of Programs at Creative Armenia.

"Katapult Creative Accelerator

Program is working to boost Armenia's creative economy. This means nurturing the full value chain - from idea, to production, to distribution. We're confident that Artbox is a powerful platform to seed and develop ideas, a selection of which we aim to promote and market through Katapult's other programs. We can't wait to see what these seeds blossom into," said Anna Gargarian, Creative Strategist and Lead at Katapult Creative Accelerator Program.

The 24 creative projects selected for Artbox Incubator are:

- Carutsel, an environmentally neutral yet socially impactful fashion collection by Anaheed Sarian.
- Bebook Walking Theater, an interactive and itinerary bus theater for children by Ani Yeremyan.
- Bazaar, a platform that serves as a bridge between designers and corporate clients by Arame Martirosyan.
- ToneLab, an indie record label and studio by Armen Yedigarian.
- Maestro, a mobile application for improving music literacy by Arus Nazaryan.
- Kait, an aesthetic vodcast series about inspiring stories of local creators by Ellen Altunyan.
- Pambak Games, a production of tarot cards that elevate Armenian themes and folktales by Garabed Khachadour.
- Kinora, an unscripted show dedicated to cinema in Armenia by Garegin Papoyan.

Armenia Signs \$245 Million Arms Deal

Continued from page 1

the number of such systems commissioned by Yerevan.

Pinaka was first supplied to the Indian army two decades ago and has been repeatedly modernized since then. Two of its existing variants have an estimated maximum range of 40 and 60 kilometers. Armenia would be the first foreign buyer of these weapons.

Armenia's government and Defense Ministry did not comment on the report which came amid Yerevan's and New Delhi's efforts to deepen bilateral ties. Foreign Minister Ararat Mirzoyan and his Indian counterpart Subrahmanyam Jaishankar have held four face-to-face meetings over the

past year.

Visiting Yerevan in July this year, another senior Indian diplomat said the two sides are discussing "long-term" military cooperation.

Armenian military officials reportedly visited India in June. The Mumbai-based news service dnaindia.com said that they "came armed with a shopping list."

India's arch-foe Pakistan strongly supported Azerbaijan during the 2020 Armenian-Azerbaijani war over Nagorno-Karabakh. By contrast, India has backed Karabakh peace efforts spearheaded by the United States, Russia and France and has effectively sided Armenia with in its intensifying border dispute with Azerbaijan.

- Project «Di», an extraordinary audio-visual and interactive installation platform by Gevorg Aram Grigoryan.

- Diaries agency, a multidisciplinary arts agency by Harmik Mackertoomian.

- Kapan International Film Festival by Harut Makyany.

- Dk.tsk Live, an avant-garde electronic music studio by Hranush Arakelyan.

- Concept Confectionery, a production of limited collections of art made from desserts by Izabella Avetisian.

- Art Ranch, a multifunctional and holistic arts and wellbeing residence by Kamee Abrahamian.

- Knots for Hope, an online platform connecting Armenia's rural rug makers with international buyers by Kyle Khandikian.

- Dzenov, an audiobook application for Armenian literature by Lusine Mirzoyan.

- Sound Map of Yerevan, a designed map showcasing inspiring locations of Yerevan by Lusine Mlik Galstyan.

- ARDI Art Space, a 24/7 art and entertainment space in Echmiadzin by Mariam Papoyan.

- Doon Doon Art House, a multidisciplinary art space focusing on Armenian contemporary dances and

theater classes in Noragyugh by Nour-Ani Sisserian.

- Gyumri Art Collaboration Center, a multi-genre and multi-format art space by Nvard Ghazaryan.

- Plan Yerevan, an A to Z manufacture of Armenian-made and Armenian-themed clothing by Tatevik Sayadyan.

- TELOS, a stylish manga series by Tigran Janjughazyan.

- Dasein, an outstanding and unique art magazine by Vanane Borian.

- ManBan, a specialized and independent art publishing house by Vigen Galstyan.

Inspired by innovative methods in business and tech, Artbox Incubator is a reinvention of the incubator model for the art world — a dynamic entrepreneurial system that supports artists in developing their ideas into commercially viable and investable creative products. To learn more about the incubator, visit our website: www.artbox.am.

Creative Armenia is a global arts foundation for the Armenian people that discovers, develops, and champions innovative talent across the arts. Artbox has been developed by Creative Armenia, funded by the European Union in Armenia and launched in partnership with AGBU Armenia in the framework of the KATAPULT Creative Accelerator Program.

Pashinyan Blamed Azerbaijan

Continued from page 1

"The Armenian foreign minister will hold a meeting with Azerbaijan's foreign minister in the near future to have substantive discussions on drafting the text of the peace treaty," he said.

"The negotiations and contacts could result in something acceptable to us and if it's acceptable to us we will sign it," he said.

Pashinyan believes that having gone through all the trials and challenges it is still necessary to start substantive talks with Azerbaijan around the peace treaty. He stressed that Armenia is not rejecting the agreements reached earlier.

The prime minister said there is no document ready to be signed on the negotiating table: the foreign ministers should start substantive discussions on the text of the peace treaty on October 2, when they are expected to meet in Geneva.

"If there was one that would be good. That would mean that we had a draft text to elaborate. The problem is that there is no document on the table now. There are some draft agreements they have been prepared by us regarding the reopening of the transport links between the countries," he said.

In his interview, Pashinyan blamed Azerbaijan's "aggressive statements" as the reason a peace agreement has not yet been reached, saying, "without this rhetoric, the treaty would have been signed long ago."

Referring to Azerbaijan's unprecedented attack on Armenia two weeks ago, he suggested that "the purpose of Azerbaijan's provocations is to tor-

pedo the peace process, and when we say that we will defend Armenia's territorial integrity and sovereignty by any means, this means that we must defend Armenia's right to peace by any means."

"Given Azerbaijan's aggressive rhetoric, new provocations cannot be ruled out," he warned.

Pashinyan said there is an approach where "a peace treaty between Armenia and Azerbaijan should be separated from the Nagorno-Karabakh conflict".

"Our approach is such that there may not be any references to Nagorno-Karabakh in the peace treaty. We believe that Armenia and Azerbaijan should recognize each other's territorial integrity," Pashinyan said, adding that "the main beneficiary in the discussion of the Artsakh issue should be the people of Artsakh themselves, through their elected leaders. On the issue of Nagorno-Karabakh, Nagorno-Karabakh should be the main negotiator."

Turning to international involvement in the peace process, Pashinyan urged for "international observers, we mean a long-term or permanent mission" to monitor the Armenia-Azerbaijan border, while conceding that "neither Moscow, nor Brussels, nor Washington are ready to recognize Karabakh's independence or to recognize Karabakh as part of Armenia. We must acknowledge this fact."

Pashinyan also called out the Collective Security Treaty Organization, a Russian-led military alliance, for its non-response to Azerbaijan's assault on Armenia earlier this month, marking the bloodiest week in the region since the start of the war in and around Karabakh two years ago.

Serj Tankian Artwork Coming to Stephanie's Art Gallery in La Cañada



LA CAÑADA FLINTRIDGE -- Serj Tankian is known around the world for his extraordinarily unique and dynamic musical creativity, especially as the lead vocalist and lyricist of the Grammy-winning heavy metal band System Of A Down. Like his bandmates, he has continually worn his Armenian identity as a badge of honor and has advocated for Armenia and other human rights causes with a passion that matches his inimitable vocal style.

Visitors to Stephanie's Art Gallery in La Cañada from October 9-November 1 will be able to appreciate another side of Tankian's creativity, his visual art, in a special exhibition entitled "Shapeshift: A Dynamic Dive Into Diversity" Serj's journey into the world of fine art began with his Disarming Time Musical Paintings in 2013. He creates a uniquely audible and visual experience with each of his artworks. Each piece is accompanied by a musical score that has been composed by Serj that is as integral to his artistic expression as the paint on the canvas.

The embedded music is currently unlocked and accessed via Arloopa, a free mobile application for iOS and Android devices that allows those looking

at his artwork to listen to each painting's corresponding musical score. Tankian's vision to utilize smartphone technology as the conduit to unlock the intertwined relationship of music and art was the first of its kind.

"My music always has been non-conformist and challenging—and revolting at times," says Tankian. "I paint the same way. I don't look at what people do, I don't paint within the parameters. I do what my intuition tells me to do. When I'm painting, I am free as an artist. My hands go where they're supposed to go, I don't know what I'm doing. But I never knew what I was doing as a musician either, I just created and was confident in the fact that it is coming from a good place."

"I'm still in the phase where I'm surprised by the output. I am lost in this exploratory, beautiful, colorful world and I am grateful."

The opening of the exhibition will be held on Sunday, October 9, 2022, from 11:30 am – 5:30 pm. Gallery Hours are Mon-Fri, 10 am – 5:30 pm and Sat 10:30 – 5:00 pm.

Stephanie's Art Gallery, 466 Foothill Blvd Unit C, La Cañada Flintridge, CA 91011

Governor Newsom Signs Bill

Continued from page 1

tablishing a state holiday that commemorates genocides – both past and present – provides space for groups to heal and sends a powerful signal about our California values. Importantly, California continues to lead by example, with a strong record of providing refuge to countless groups suffering through the atrocity of genocide," Newsom added.

"I am immensely proud of the richness of diversity and backgrounds represented in our state and understand the importance of wanting to see one's own experience reflected in state holidays. While I am signing this bill and two other bills that also mark two significant days, before increasing the number of state holidays beyond the more than a dozen already recognized, I encourage the Legislature to identify criteria to help evaluate and inform future establishment of additional state

holidays," concluded Newsom.

The State Assembly and Senate members worked tirelessly for months to have both chambers of the California legislature adopt this bill. The bill passed through several committees: Governmental Organization: 20 yes, 0 no; Higher Education: 12 yes, 0 no; Appropriations: 12 yes, 0 no; and the full State Assembly on May 26, 2022 by a vote of 75 yes and 0 no.

The bill then went to the State Senate passing through the following committees: Governmental Organization: 14 yes, 0 no; Education: 6 yes, 0 no; Appropriations: 7 yes, 0 no; and the full Senate on August 23, 2022 by a vote of 40 yes 0 no. The bill then went back to the State Assembly on August 24, 2022 in order to reconcile it with Senate amendments. It passed by a vote of 77 yes, 0 no.

The bill was then submitted to California Governor Gavin Newsom for his signature on August 31, 2022.

AUA & CSUN Sign Memorandum of Understanding



NORTHridge — On September 12, the American University of Armenia (AUA) and California State University, Northridge (CSUN) renewed their existing partnership signing a new Memorandum of Understanding (MoU) in recognition of the mutual educational interests and research aspirations shared by the two institutions.

The ceremony took place in the Sierra Hall's Whitsett Room on the CSUN campus, followed by a brief reception hosted by the CSUN Armenian Studies Program. In her opening remarks, CSUN Professor Emerita Dr. Dianne Philibosian touched upon the existing agreements between the two institutions comprising the exchange of faculty, an interlibrary loan arrangement, and an established student exchange program and commented on the exciting opportunities ahead.

CSUN President Dr. Erika D. Beck spoke in support of formalizing the friendship between the two institutions, noting that CSUN educates more Armenian students than any other university outside Armenia. Enthusiastic about deepening this partnership, she hopes it will allow students and faculty to embrace a new global perspective. Dr. Beck also congratulated AUA on its 30th anniversary, noting that CSUN was in attendance at the AUA 30th Anniversary Celebration the Saturday prior, and wished AUA to "continue to excel and thrive as a consequential institution of higher learning."

AUA President Dr. Karin Markides also commended the ongoing collaboration, playfully mentioning that it felt like AUA was a California university on the other side of the earth. Noting AUA's accreditation by the WASC

Senior College and University Commission and its affiliation with the University of California (UC), she thanked President Beck for her support and presence at the event. "Building trust and understanding is the most important thing in our collaborative relationship," she said, adding that everything revolves around our students and "we work hard to continue to ensure that our students not only advance to successful careers, but also become responsible leaders in both public and private sectors. The responsibility is in our hands to ensure the next generation is ready for change and makes that change."

Both presidents then signed the memorandum of understanding, which stipulates that the two universities agree to work together to explore a broad range of potential scholarly and educational collaborations, including, but not limited to, 1. Admission of each other's undergraduate and graduate students in keeping with the academic standards, rules, procedures, policies, and practices of each institution for international students; 2. Promoting students' study-abroad experiences and improving their English language skills via CSUN's Semester at CSUN program (SAC) and Intensive English programs (IEP); and 3. The exchange of faculty and students between the two institutions, as well as joint teaching and research projects with all tuition expenses satisfied prior to the start of the session.

"For a university collaboration to succeed, it is necessary to build on faculty-to-faculty relations. Accomplishing this on an institutional level will open up so many more opportunities," Dr. Markides concluded.

Video of Armenian Soldiers' Executions

Continued from page 1

countability and increased pressure on Azerbaijan by the international community, while reiterating calls for "the immediate repatriation of all Armenian prisoners of war and civilians illegally held in Azerbaijan."

An unknown number of Armenians remain in captivity in Azerbaijan. Most have been convicted on terrorism charges and sentenced to lengthy prison terms.

Prior to last month's attack, the Armenian government put the number of Armenian prisoners of war at fewer than 50, but several Armenian human

rights lawyers have cast doubt on those figures, saying the real number of Armenians held in Azerbaijan is higher.

In a tweet written before Grigoryan confirmed the video's authenticity, Toivo Klaar, the European Union's special representative for the South Caucasus, said, "Another horrible video has emerged of Armenian prisoners of war apparently being executed," adding that it "needs to be investigated and the perpetrators punished."

Klaar's failure to name Azerbaijani soldiers as the killers in the video prompted further outrage on Armenian social media.

ՀԱՅԱԿԵՎԸ ՊԱՆԴԻԽԻ ԽՈՒՄԲԻՆ

Շարունակուած էջ 13-էն

Հնչակեանը, ռամկավարը եւ համայնավարը:

Հուր տարածուած էր որ արտասահմանի արեւմտահայերը ֆարիզի մէջ ընտրած էին պատուիրակութիւն մը, որունախագահը՝ Նուպար փաշան, իբրեւ, արտաքին Գործոց նախարար՝ կը վարէր արեւմտահայ քաղաքական հարցերը:

Վերջապէս Անդրանիկ փաշայի մօտ գալով, երեւանի դժողով մտաւորական եւ մարտական անձերը ժողով գումարեցին եւ որոշեցին երեւանի մէջ կայացնել Արեւմտահայ թ. Համագումարը, հաշիւ պահնջելու հին Խորհուրդէն եւ վարելու համար հրատապ հարցերը: Երկրորդ համարով մէջ տեղի ունեցաւ երեւանի մէջ, ուր ընտրուեցաւ եօթը հոգիէ բաղկացած միջկուսակցական «Կազմակերպիչ Մարմին» մը՝ շրջաններէն եկած 55 պատգամաւորներու մէջէն: Համագումարը կը բանաձեւէ հետեւեալ որոշումները, որոնք կը ներկայացնեն արեւմտահայութեան քաղաքական կամքը:

1) Սրտագին կ'ողջունէ եւ կը յայտարարէ Ազատ եւ Միացեալ Հայաստանի անկախութիւնը:

2) Լիակատար վստահութիւն կը յայտնէ Ազատ եւ Միացեալ Հայաստանի՝ Պողոս Նուպար փաշայի անդրանիկ դահլիճին:

3) Կը յայտարարէ իր վճռական որոշումը եւ կամքը՝ ունենալու քաղաքական եւ պետական մէկ միութիւն՝ համազգային հատուածներու եւ երկրամասերու միաւորութեամբ:

4) Կը պարատադրէ ընտրուած «Գործադիր Մարմինին», գործնական քայլեր առնել Արարատեան Հրապետութեան դաշլիճին հետանմիջական յարաբերութեան մէջ մտնել՝ իրականացնելու եւ գործնականացնելու քաղաքական եւ պետական այն բոլոր աշխատանքները, որոնք հարկաւոր են Ազատ եւ Միացեալ Հայաստանի պետական գոյութիւնը հիմնաւորելու համար:

5) Միաժամանակ կը պարտադրէ ընտրուած Գործադիր Մարմինին՝ գործնական քայլեր առնել Արարատեան Հանրապետութիւն Նախարարութեան եւ Խորհրդարանի հետ՝ Միացեալ եւ Ազատ Հայաստանի Անկախութիւնը յայտարարելու եւ իր մասնակցութիւնը բերելու գոյութիւն ունեցող պետական եւ օրէնսդրական հաստատութիւններու մէջ՝ համազգային միութիւնը իրականացնելու համար:

Արեւելահայ թ. Համագումարին մասին միակ փաստաթուղթը Ս. Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն գրքին է, ուր Վրացեան գրած է.

«Հայաստանի Հանրապետութեան գոյութեան սկզբի շրջանում արեւմտահայութիւնը իրեն մեկուսացած էր պահում պետական կեանքից:

«Պետական հիմնարկներուն, համեմատաբար քիչ արեւմտահայ պաշտօնեաներ կային: Արեւմտահայ երիտասարդութիւնը պարտադիր գինուրակոչից խուսափում էր: Ուրիշ պետական պարտականութիւնների հանդէպ ալ արեւմտահայութիւնը վերապահ էր եւ առհասարակ չէր զգում իրեն՝ հանրապետութեան մէջ:

«Անդրանիկ փաշան, որ Բաթումի դաշնագրից ետք՝ իր գօրածառով ու գաղթականներով հեռա-

ցել էր Հայաստանից եւ ամրացել Զանգեզուրում՝ թշնամական դիրք բռնելով թիւրքերի ձեռքով ստեղծուած Հանրապետութեան վերաբերմամբ:

«Ազգային պատուիրակութիւնը Փարիզում՝ Պողոս փաշա Նուպարի գլխաւորութեամբ, աւելի հեղինակութիւն էր փայլում արեւմտահայերի մէջ, քան թէ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը:

«Հայաստանի Հանրապետութիւն» իհուքն էլ ընդունելի չէր նրանց համար եղածը սոսկ «Արարատեան Հանրապետութիւն» էր:

Հայ պետութիւնը, արեւմտահայերու կարծիքով, պէտք էր լինէր միայն թուրքահայաստանում եւ յանկարծ բոլորովին չսպասուած տեղից՝ մէջտեղ բունում է «ինչ որ մի Հայաստանի Հանրապետութիւն», մարսելի՞ց բան էր այդ:

«Այդ Հանրապետութեան մէջ, ամէն տեղ, ամէն բանից «ուուսի հոտ էր բուրում»: Այս բոլորը Տաճկահայերի զգացումներին խորթ էին թուում եւ անհարազատ:

«Այսպիսով, ստեղծուում էր մի նոր կառավարութիւն՝ Արարատեան Հանրապետութեան կողքին: Արեւմտահայ Գործադիր Մարմինը կողմից ընթուած 12 պետական անդամները. - Հմ. Մանուկեան, Վ. Քրմոյեան, Արսեն Կիտուր, Զ. Կորկոտեան, Վ. Սոխիկեան, Վան-Փուլ, Վ. Առաքել-

կազմակերպուեց պետական հմտութերով՝ տալով իրեն մի տեսակ նախարարութեան բնույթ: Իր նախագահին եւ անդամներին տուեց նախարարական դիրք: Անգամ նիւթական կողմով յետ չմնաց կառավարութիւնից: Նախագահին նշանակեց վարչապետական ուժիկ, անդամներին՝ նախարարական. դրամը ստանակով ի հարկէ «Արարատեան Հանրապետութեան գանձարանից»:

«Նախարարների ի հորհրդական Հայիս 27ի նիստում կառավարութիւնը որոշեց հրաւիրել Հայաստանի (պետական) Խորհրդի նիստին մասնակցելու, որպէս խորհրդի անդամներ արեւմտահայ Գործադիր Մարմնի նշանակած 12 անդամներին:

Մէկ օր ետք, Մայիս 28ին, Հայաստանի (պետական) Խորհրդի նիստում կատարուեց Հայաստանի Միութեան եւ Անկախութեան յայտարութիւնը:

«Յայտարարութեան ընթերցումից ետք, համաձայն նախօրօք եղած որոշման, բեմ բարձրացան եւ նստեցին Պետական Խորհրդի անդամների շարքում արեւմտահայ Գործադիր Մարմնի կողմից ընթուած 12 պետական անդամները. - Հմ. Մանուկեան, Վ. Քրմոյեան, Արսեն Կիտուր, Զ. Կորկոտեան, Վ. Սոխիկեան, Վան-Փուլ, Վ. Առաքել-

կան, Արմ. Մաքսապետեան, Ա. Միրզոյեան, Զ. Կոսոյեան, Ա. Սասունի, Հ. Հայրապետեան: Երկու հատուածների միացման յայտարութեան առաջին գործնական արտայայտութիւնն էր այն, որ հասարակութիւնը ողջունեց ոգեւորած ծափերով»:

Պատուած էր թրքո-գերմանիկով կողմէ հաստատուած Մայիս 28եան Հանրապետութեան դաշնաքը եւ անոր փոխարինած էր հայ երկու հատուածներու միասնական կամքով բանաձեւուած պետական նոր վարչակարգ մը՝ Միացեալ եւ Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը:

400. 000 ուստահայուն իր եղբայրական ձեռքը մեկնած էր 350.000 տաճկահայութիւնը եւ աշքերը սեւեռելով Մասիսին, զայն պիտի դարձնէր կեղրոնը ամբողջացեալ Հայաստանի եւ միակամ հայութեան:

Նորաստեղծ կառավարութիւնը իր առաջին հիւպատուը՝ Արսէն Կիտուրը կը դրկէր Միջազգետք, ներգաղթը կազմակերպելու դէպի Մայր Հայրենիք:

Անդրանիկ Փաշան, Քափիթան Հայի Պոնափարթեան, եւ խմբապետնէն շատերը ձէպէճեանի գլխաւորութեամբ կ'անցնին արեւմտահայ Զակարիան կազմակերպելու համար:

Հ.Բ.Ը.Միութեան Վեթերաններու Վարչութիւնը Կը ներկայացնէ ՈՍԿ ԱՇՈՒ

Հ.Բ.Ը.Միութեան Վեթերաններու Վարչութիւնը Կը ներկայացնէ ՈՍԿ ԱՇՈՒ

Աշնանային ճաշ

by Fresh Gourmet Cuisine

Համեղ ճաշացուցակ Եւ Գեղարուեստական Յայտագիր

Մուտքի Նուէր՝ \$50.00

Փոքրերու մինչեւ 12 տարեկան՝ \$25.00

Տեղի Կ'ունենայ - 16 Հոկտեմբեր 2022, կեսօրուան ժամը 12.00-ին

ՀԲԸ-ի Մանուկեան-Տէմիրնեան
Վարժարանի նազարեան Համալիրին մէջ

Sunday, October 16, 2022 at 12:00pm

Nazarian Sports Gymnasium of the
AGBU Manoogian-Demirdjian School

6844 Oakdale Avenue, Canoga Park, CA 91306

Երգիծաբան Օտեանէն Մանկութեան Յուշեր

ՊԱՏՐԱՍՏԵՅ ԼԱՐԱ ԹԱՅ

Երգիծաբան, լրագրող եւ հրատարակիչ երուանդ Օտեան վերջերս թրքերէնի թարգմանուած «Ընկեր Բանչունի», «Ապտուլհամիտ եւ Շարլոք Հոլմս» գիրքերու եւ «Զարչըլը Արթին Աղա», «Թշուառը»ի նման դասականացած թատրոնագութիւններով թուրքիոյ մէջ ալ ծանօթ հայ գրականութեան կարեւոր դէմքերէն մէկն է:

19 Մեպտեմբեր 1869ին իսթանպուլ, Ենիւզիլ ծնած Օտեան տակաւին դպրոցի տարիներուն ուսանողական թերթը խմբագրելով սկսած էր գրական ասպարէզին: Արքունի ճարտարապետութեան մէջ պաշտօն ստանձնած ընտանիք մը սերած գրողը փոքր տարիքներուն իսկ գտնուած էր Ֆրանսա, Իտալիա, Ռումինիա, Յունաստան, Հնդկաստան եւ Եգիպտոսի նման զանազան երկիրներ: Մորված էր բազմաթիւ լեզուներ: Իր ժամանակի հայ մտաւորականներու կողմէ տան մէջ դաստիարակուած երուանդ Օտեան վայելած էր նաեւ Օսմաննեան կայսրութեան առաջին սահմանադրութեան հեղինակներէն հանդիսացող հօրեղբօր Գրիգոր Օտեանի հովանաւորութիւնը:

Հայէրէնի բազում գրողներուն նման Երուանդ Օտեանի գրական արտադրութիւնն ալ սկսած է մամուլի միջոցաւ: Պոլսոյ «Հայրէնիք», «Արեւելք», «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Ազատամարտ» եւ «Նոր Լուր» թերթերու միջոցաւ սկսող գրական արտադրութիւնը շարունակուեցաւ նաեւ այլ երկիրներու մէջ ալ:

Հայէրէն երգիծական գրականութեան մէջ Յակոբ Պարոնեանէն ետք յիշուող առաջին անունն է Օտեան: 1908-1925 թուրկաններու միջեւ գրի առածներով թէ հայոց ազգային իրականութիւնները, տառապանքները եւ թէ իր անհատական անպաշտպան կեանքի գրուազները ցոլացուց իր ընթերցողներուն:

24 Ապրիլ 1915ին տարագրուած եւ Տէր Զօրի անապատէն մազապուրծ փրկուած Օտեան կեանքի մնացեալ տարիները անցուցած Գահիրէի մէջ մահացաւ Յ Հոկտեմբեր 1926ին: Մտորեւ ընթերցողներուն կը ներկայացնէնք Օտեանի «Մանկութեան Յուշեր» յօղուածաշարքէն հատուած մը:


«Մոյլ, միամիտ եւ մանաւանդ բթամիտ մանկութիւն մը ունեցած եմ, ֆիզիքապէս ճզզած, դրեթէ միշտ հիւանդակախ, բայց դուք սիրուն:

Այս անգամ հայէրէն չէր, որ ստիպուած էր սորվիլ, այլ ֆրանսերէն:

Հօրեղբայրս կը պահանջէր որ օրական հինգ բառ ֆրանսերէն գոյց ըսեմ. Պարտաւոր էի այդ հինգ բառերը ամէն իրիկուն կրկնել իրեն, ճաշէն անմիջապէս առաջանաւ:

Հինգ բառ գոյց ընելը կատարեալ տանջանք էր ինծի համար:

Ճամանակ ամառու մասնաւութիւն մը առաջանաւ:



Նիսկ կատաղութենէն կուլար, ինչ որ չափազանց կը յուզէր զիս, ու ես ալ կը սկսէի արցունք թափել:

Ասանկ բան մը չսորվէլով լուսթրածի պիտի ըլլաս, կ'ըսէր յաճախ:

Այդ հեռապատկերը նախ խրացեցուացած էր զիս, բայց յետոյ կամացկամաց վարժուած էի եւ ի վերջոյ բոլորվին համակած:

Ի՞նչ ընեմ, կ'ըսէի, լուսթրածի կ'ըլլամ:

Կատարեալ տանջանք մըն էր ինծի համար այբուբենի դասը: Բարեգախտաբար՝ դասէն յետոյ իբրեւ վարձատրութիւն, մէծ հօրաքոյրս ինծի կը պատմէր երկար հեքեաթներ, որոնց կ'ունկնդրէի բերանաբաց յափշտակութեամբ, թէեւ հարիւրերորդ անգամն էր որ կը լսէի զանոնք ու գրեթէ զոց գիտէի ծայրէ ծայր:

Երկու տարի ետք հօրեղբայրս երուացա կ'ընաց: Եւ կ'ընաց հօրաքոյրս, մայրիկս ու ես ընկերացանք իրէն:

Այս ուղեւորութիւնը որ ինք ամիս տեւեց եւ որու միջոցին այցելեցինք Փարիզի ցուցահանդէսը, Վիշի, Նիս, Հռոմ, Նափոլի, Բնականաբար խոր տպաւորութիւն մը թողուց մանկական երեւակայութեանս վրայ: Երանութիւնս կատարեալ պիտի ըլլար, եթէ դասի մղձաւանջը կրկն չդառնացնէր իմ օրերս:

Այս անգամ հայէրէն չէր, որ ստիպուած էր սորվիլ, այլ ֆրանսերէն:

Հօրեղբայրս կը պահանջէր որ օրական հինգ բառ ֆրանսերէն գոյց ըսեմ. Պարտաւոր էի այդ հինգ բառերը ամէն իրիկուն կրկնել իրեն, ճաշէն անմիջապէս առաջանաւ:

Հինգ բառ գոյց ընելը կատարեալ տանջանք էր ինծի համար:

Ճամանակ ամառու մասնաւութիւն մը առաջանաւ:

Ճամանակ ամառու մասնաւութիւն մը առաջանա

ՄԵԼԱՐԿԵԳ ԳԻՐՔԻ ԵՐԵՎԱՆԵԱՆ 5-ՐԴ ՓԱՌԱԹՈՅՆՐ ՁԵՂՉՈՒԱԾ ԲԱՂՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԵՏ ՀԱՆԴԻՎՈՒՄՆԵՐ, ԾՆՈՐԻԱՀԱՆԴԵՍՆԵՐ



Հինգերորդ անգամ Գիրքի երեւանեան փառատօնը տօն պիտի պարգևէ գիրի, գրականութեան երկրպագուներուն՝ մէկ յարկի տակ համախմբելով հրատարակիներու, գրողներու, ոլորտի այլ ներկայացուցիչներու եւ ընթերցասէրներու։ Փառատօնի շրջանակին մէջ պիտի կազմակերպուի վաթուն միջոցառում, պիտի գործէ բացառիկ գեղջով գիրքի տօնավաճառ, տեղի պիտի ունենան գրական հանդիպումներ, վարպետութեան դասեր, ընթերցումներ, շնորհահանդէսներ, գրական մրցանակաբաշխութիւն։

Փառատօնը, որ նուիրուած է Վահագն Դավթեանի 100-ամեակին, մէկնարկեց պարագին խորհրդանշական կատարմամբ, գրողի մասին պատմող վաւերագրական ֆիլմի ցուցադրութեամբ, որուն մէջ կ'ընդգծէր Դավթեանի սէրը հայրենիքին, հայ ժողովուրդին նկատմամբ։

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակութիւն մարմնակրթութեան նախարարի տեղակալ Արա Խզմալեանը գրահրատարակիչներուի, թարգմանիչներու, ոլորտի այլ ներկայացուցիչներու կատարած աշխատանքը բարոյական սիրազործութիւն համարեց։ «Աշխարհը խննթացած է, մեր թշնամին աւելի սանձարձակ դարձած է։ Ան կը պահանջէ հրաժարի մեր տարածքներէն, մեր իրաւունքներէն եւ ապրելու ցանկութենէն», շեշտեց Խզմալեան։

Ան ընդգծեց, որ երկար քննարկումներէ յետոյ որոշած են կեանքի կոչել փառատօնը, քանի որ իրաւունք չունին կաթուածահար ընելու հանրային կեանքը, իրաւունք չունին թուլնալու, ընկրկելու։ Խզմալեանի խօսքով՝ գրահրատարակչական ոլորտը, թարգմանական արուեստը խոր արձատներ ունին, եւ անոր լաւագոյն փաստն ու ամենամեծ խորհրդանիշը Մաշտոցի պողոտացի բարձունքին շող շողացող Մատենադարանն է։ «Այն գանձերը, որոնք կը պահուին այդ շնորհին մէջ, ստեղծուած են գոյաբանական սպառնալիքի պայմաններու մէջ։ Եթէ այսօր իւրաքանչիւր մարդ պատասխանատուութիւն չկը այն սիրանքներուն համար, որոնք մեր հայրերը գործած են, մենք կը պարտուինք։ Վատահան եմ, որ այս գիտակցութիւնը կայ եւ գիրքի երեւանեան փառատօնը անոր վառ վկայութիւնն է», հաւաստիացուց Արա Խզմալեան։

Հինգերորդ փառատօնը կ'ա-

ռանձնանայ միջազգային ընդգրկմամբ։ Միջոցառման գեղարուեստական ղեկավար Արմէն Սարգսեան ըստաւ, որ հրաւիրած են անուանի գրողների հտալիալէն, ֆրանսացէն, Ռուսացէն, Վրաստանէն, Սլովենիացէն, Կիպրոսէն։ Անոնց շարքին են Եւկենի Վոլոգազքինը, Ալեքսէ Սամնիքովը, Գլաուտիօ Փոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Քուչերսկայան, Մարթին Սոլոմորովը, Շալվա Պաքուրաձէն, Լիլի Միհիալիշտիսը եւ տասնեակուրիչներ։

«Կը մասնակցի 35 հրատարակչութիւն, 165-է աւելի գրող դիմած է գրական մրցոյթին մասնակցելու համար, որ տեղի կ'ունենայ «Արձակ», «Բանաստեղծութիւն», «Դրամատուրգիա», «Մանկապատասկեան գրականութիւն» անուանակարգերուն մէջ։ Մրցոյթի արդիւնքները յայտնի պիտի դառնան փակման արարողութեան», նշեց Սարգսեան եւ ընդգծեց, որ փառատօնի յաջողութեան մասին կը խօսին հազարաւոր այցելուները, որոնք ամէն տարի անհամբերութեամբ կը սպասեն տօնի մեկնարկին։

Փառատօնին Մոսկուային հիւրենկալուած են թարգմանութեան հիմնարկի ներկայացուցիչները,

որոնք հանրութեան կը ներկայացնեն ինչպէս դասական, այնպէս ալժամանակակից հեղինակներու ստեղծագործութիւններ։

Հիմնարկի գործադիր տնօրէն եւկենի Ռեզնէչենօն տեղեկացուց,

որ 2010-2012 եւ 2014 թուականներուն Հայաստանի մէջ մասնակցած են նմանատիպ միջոցառումներու։

«Այս ձեւաչափով առաջին անգամ կը ներկայանանք։ Մեզի հետ 16 ոռու գրող եկած է, կը ներկայացնենք 300-է աւելի գիրքեր։ Կը փափաքինք զարմացնել հայ հասարակութիւնը։ Վաղեմի կապեր ունինք նաեւ հայ հրատարակիչներու հետ, որոնք ոռու գրականութիւնը կը թարգմանեն հայերէն եւ անոնց հետ եւս պիտի համագործակցինք», նշեց ան։

Ռեզնէչենքօն ընդգծեց, որ յատկապէս հիմա Ռուսիոյ մէջ երիտասարդները շատ կը կարդան ոն-ֆիքչն, գիտահանրամատչելի գրականութիւն։ «Ի վերջոյ ի՞նչ պէտք է երիտասարդներուն։ Հասկնալ յարաբերութիւնները, հասկնալ թէ որն է անոնց տեղը կեանքի մէջ։ Պետութիւնը կ'աջակցի թէ՝ գրողներուն, թէ՝ արտասահմանեան գրականութեան թարգմանութիւն», եղրափակեց հիմնարկի գործադիր տնօրէնը։

«Պուքինիսթ»ի հիմնարդիր եւ տնօրէն նաչիկ Վարդանեանի հաւաստիացմամբ՝ գիրքի տարածման ու հանրայնացման նույնութեած իւրաքանչիւր միջոցառում օգտակար է, քանի որ նման նախաձեռնութիւնները առաջին հեղեկատութիւն կը հաղորդեն նոր գիրքերու մասին, կը նպաստեն ընթերցանութեան նկատմամբ հետեւ գրութեան մեծացման։ «Մենք կը ներկայացնենք ինչպէս աւելի վաղ, այնպէս ալ վերջերս հրատարակած, Ռուսիային, Անդիլիային ներմուծուած գիրքեր, որոնք մէջ պահանջարկ ունին։ Գիրքերը կը վաճառն ք 30 տոկոս գեղջով», նշեց ան։

Վարդանեան յիշեցուց, որ այս տարի Մաշտոցի 20 հասցէի «Պուքինիսթ»ը կը տօնէ անդադար գործունէութեան 90-րդ տարին, ինչի առթիւ Դեկտեմբերին շարք մը հետաքրքրական միջոցառումներ պիտի կազմակերպեն։ «Զանգակ» հրատարակչութիւնը փառատօնին կը մասնակցի՝ ներկայացնելով տարբեր ժամանակներուն մէջ լոյս ընծայուած գիրքերը։ Հրատարակչութեան հանրային կապերու պատասխանատու Սիւզան Զիչակեան տեղեկացուց, որ յառաջիկացին պիտի հրատարակեն «Իլիականը», «Ոգիների տունը», «Ոգնու նրբագեղութիւնը», «Երբ մէնք որբ էինք» գիրքերը։ «Բոլոր գիրքերը հանրութեան դատին պիտի յանձնենք հետաքրքրական շնորհանդիսանութեանը, գրական գործականներուն ծանօթանալու առաջին կու տայ։ «Այս տարին կ'առանձնանայ արտերկրի գորդներու եւ հրատարակչներու ներկայութեամբ, ինչ որ հրաշալի է, իսկ մէնք եւ երեխաներու, եւ պետք ենան մասնաւալ մէր իմբակին։

Համալրելով թափուր հաստիքները, յայտնեց Զիչակեան։

«Անտարես»ը փառատօնային օրերուն ժամանակակից հայ գրողներու գիրքերու շնորհանդիսանուններ պիտի կազմակերպէ։ Պիտի ներկայացնեն Գուրգէն Խանձեանի «Համալպարակ» վէպը, Յուսիկ Արարյանի «Կորած սերունդ»ը, Լուսինէ Եղեանի «Ինքնահոսի», Վահրամ Մարտիրոսեանի «Մէջքով երազի քո կէսին յենուած» ժողովածուները, ձեսահայ «Ալ մոնումենտ կամ մեծ մութք»ը, Համլէտ Առաքէլեանի վէպէրը։ Առաքէլեանի վէպը ֆենթզի է։ Շատերս կը սիրենք այլ ժամանական գրականութիւնը։

Արձակագիր, «Էտիթ Փրինթ»ի մարքեթինգի պատասխանատու Դաւթիթ Սամուէլէանը կը կարեւորէ փառատօնի կայացումը, քանի որ այն գրողներուն, հրատարակիչներուն, գրական գործականներուն ծանօթանալու առաջին կու տայ։ «Այս տարին կ'առանձնանայ արտերկրի գորդներու եւ հրաշալի է, իսկ մէնք եւ երեխաներու, եւ պետք ենան մասնաւալ մէր իմբակին։

Ծար.ը էջ 19



DETERMINED & COMPASSIONATE CRIMINAL DEFENSE



- JUVENILE DEFENSE
- DOMESTIC VIOLENCE
- ASSAULT & BATTERY CHARGES
- DRIVING UNDER THE INFLUENCE (DUI)
- VEHICULAR OFFENSES/HIT AND RUN
- IMMIGRATION - MOTION TO VACATE A PLEA
- ROBBERY AND THEFT OFFENSES
- ASSAULT WITH A DEADLY WEAPON
- CRIMES INVOLVING POLICE OFFICERS
- CRIMINAL THREATS
- WEAPON CHARGES
- DRUG OFFENSES
- SEX CRIMES
- THEFT CRIMES

ALICE TAVOUKJIAN
Attorney At Law

At the law office of ALICE TAVOUKJIAN, we provide zealous representation to achieve the best possible outcome on your behalf.

LAW OFFICES OF
ALICE TAVOUKJIAN, PC

www.TAVOUKJIANLAW.com
135 E. Valley Bl, #B, Alhambra, CA 91801

CALL FOR A FREE CONSULTATION
626.386.8606

**Նոր Հնարաւորութիւն՝ Հայաստան-Սփիռք
Կապերը Ամրապնդելու Համար.
Ընթացք Առաւ «Սփիռքի Երիտասարդ Ղետան» Ծրագիրը**

Ընթացք Առաւ «Սփիրոքի Երիտասարդ Դեսպան» Ծրագիրը



«Սփիւռքի երիտասարդ՝
դեսպան» ծրագրի ծիրէն ներս, 13
տարբեր երկրներէ շուրջ 20
սփիւռքահայ երիտասարդներ
արդէն իսկ քանի մը օր է, որ
Հայաստան կը գտնուին։ Մտեղծուած
է լաւ հնարաւորութիւն մը՝
ծանօթանալու Հայաստանի տարբեր
բնագաւառներուն, մարզերուն մէջ
առկա ինտիրներուն եւ սերտ կապեր
հաստատելու Հայաստանի եւ իրենց
համայնքներուն միջեւ։ Մրագրին
գլխաւոր առանցքը կը կազմէ
համայնքներուն միջեւ կապերու
աշխուժագումար։

«Արմէնիքիս»-ի հետ զրոյցին
ընթացքին, «Սփիւռքի երիտասարդ՝
դեսպան» ծրագրի ղեկավար
Կրէթթա Մնացականեանը ընդգծեց,
որ ափիւռքահայ երիտասարդներուն
համար առանձնայատուկ ու մեծ
կարեւորութիւն ունի Հայաստանի
հետ կապուած իւրաքանչիւր նոր
նախագիծ։ Այդ մասին կը վկայեն
Սփիւռքի գործերով յանձնա-
կատարի գրասենեակի շարք մը
ծրագիրներու մասնակցութեան
բազմաթիւ դիմումները։

«Հայստան-սփիլոք կապերու
ամբապնդման գործին մէջ
երիտասարդներ ներգրաւելով՝ մենք
խնդիր կը լուծենք, որովհետեւ
կան սերունդներու տարրերութ-
իւններ եւ տարրեր մօտեցումներ։
Այս ծրագրին միջոցաւ՝ մենք
մասնակիցներուն կը փոխանցենք
անհրաժեշտ տեղեկատութիւն եւ
գիտելիք, ինչպէս նաև հնարա-

**«Վրաստան» Թերթի Խմբագիր
Վան Բայբուրբեանին Ծնորհուած Է
Թիֆլիսի Պատուաւոր Քաղաքացիի Կոչում**



»Վրաստանի հայալեզու
»Վրաստան« թերթի խմբագիր,
հասարակական, քաղաքական եւ
համայնքային վաստակաշատ
գործիչ, Հայոց եկեղեցոյն նույիրեալ
հետեւորդ, Վրաստանի եւ Հայաս-
տանի պետական կառուցներու,
հոգեւոր բարձրագոյն աստեաններու

ւորութիւն կու տանք, որ
Հայաստանը կարենայ օգտութիւ-
անոնց կարողութիւններէն,
գիտելիքներէն, ներուժէն եւ
կապերէն», - ըստ ծրագրին
դեկապարզ:

Ծրագրի մասնակից Աշխեն
Պատալեան 25 տարի է, որ կ'ապրի
Ռուսիա: Վերջին երկու տարինե-
րուն, ան որոշած է վերջնականապէս
տեղափոխութիւ Հայաստան եւ իր
փորձը, գիտելիքներն ու կապերը
ծառայեցնել երկու զարգացման:
Իր այդ նպատակը իրականացնելու
համար կարեւոր հարթակ է
«Սփիւռքի երիտասարդ դեսպան»
ծրագիրը:

Միացեալ Նահանգներէն
ժամանած Վլատիմիր Յարութիւ-
նեանը կարեւորեց ծրագրին
իրականացումը, որովհետեւ իրենց
համայնքն ներս շատերը չեն
զիտակցիր, թէ ինչ կը կատարուի
Հայաստանի մէջ: Անդրադառնարկ
Հայաստան տեղափոխուելու
հարցին՝ Վլատիմիր Յարութիւն-
եանը ըստ, որ սփիւռքի մէջ
ապրող իւրաքանչ-չիւր հայ միշտ
ունի այդ միտքը:

«Սփիւռքի երիտասարդ ղեպան» ծրագիրը սկիզբ առած է 2021-ին: Անոր դիմած էին 104 սփիւռքահայ երիտասարդներ, որոնցից 20 մասնակիցներ՝ 16 երկրներէ: Այս տարի ծրագրին մեկնարկը տրուած է սեպտեմբեր 25-ին եւ պիտի տեսէ մինչեւ հոկտեմբեր 8:

Հրանդ Տինք Մրցանակի Թափնեկիրներ Թուրքիայէն «Մարդու Իրաւունքներու Հիմնարկ», Աֆղանստանէն Շահարզատ Աքպար



Հրանդ Տինք մրցանակի տուու-
չութիւնը 15 Սեպտեմբերի երեկո-
յան կայացաւ առցանց հանդիսու-
թեամբ: Այս տարի պարգևեատր-
ուեցան թուրքիայէն «Մարդու իրա-
ւունքներու Հիմնարկ»ը, որ մեծ
աւանդ ունի տանջանքէ, վատ վե-
րաբերմունքէ զերծ, խաղաղ աշ-
խարհ մը կառուցելու, ժողովրդա-
վարութեան զարգացման եւ մար-
դու արժանապատութեան պահ-
պանման ոլորտի մէջ: 2022ի երկ-
րորդ թափնեկիրն է Աֆղան գոր-
ծիչ Շահարզատ Աքպար, որ կ՞աշ-
խատի թալիպներու ծանր ճնշում-
ներով ուսանելու, արտայայտուե-
լու, կազմակերպուելու եւ ճամբոր-
դելու իրաւունքներէն զրկուած կա-
նանց ձայնը լսելի դարձնելու, այս
մասին կանանց միջեւ համաշխա-
րացին գորակցութիւն կազմակեր-
պելու համար:

« 23,5 Հրանդ Տինք Յիշողութեան Վայր »էն կատարուած միջոցառման հաղորդավարներն էին թրքերէնով Իփէք Պիլկին եւ անգլերէնով Թուղրուլ Թիւլէք: Մըցանակի յանձախումբի նախագահ Աշմետ ինսէլի ողջոյնի խօսքէն ետք, Հարաւ Ափրիկեան Հանրապետութենէն դատաւոր եւ մարդու իրաւունքներու պաշտպան Ալափի Սաշկատարեց հանդէսի բացման ճառը: Սաշկ իր ելոյթով ընդգծեց յոյսի եւ զօրակցութեան կարեւորութիւնը: « Նման մըցանակաբաշխութիւնները լոկ մարդու իրաւունքներու պաշտպանութեան համար բաներ մը ընողները պարզեւատրելի աւելի, ամենախոր խաւարին մէջ պլավացող ջահը վառ պահելու համար էյ » ըստ Ալափի Սաշ:

Նախորդ մքցանակաբաշխութեան հանդէսներէն ծանօթ է միջոցառման «Լոյսեր» անուն հատուածը: Այս տարի ալ այդ բաժնի մէջ ծանօթացանք թուրքիոց տարբեր քաղաքներէն եւ աշխարհի զանագան երկիրներէն մարդու իրաւունքներու, սեռացին խտրականութեան, բնութեան կեղեքման դէմ պայքարողներու յոյս ներշնչող դիմադրութեան դրուագներուն: Այդ վկայութիւնները քաղուած էին Մեքսիկայէն Աֆղանստան, ԱՄՆէն և Հայաստան, Ռուսիայէն Պրազիլ երկրագունդի տարբեր հատուածներու:

Առցանց միջոցառման երաժշտական կատարումները ձեւաւորուած էին անուանի երաժիշտ Ալթօթուունչպյաննեանի թելադրանքներուն հիման վրայ: Այսպէս երեկոյթի առաջին կատարումն եղաւ

բազմակի անդամ, հայ-վրացական
բարեկամութեան նուիրեալ
ջատագով, արժանաւոր եւ
ճանչցուած հայորդի Վան Բայ-
բուրթեանին շնորհուեցաւ Թիֆլիսի
պատուաւոր քաղաքացիի բարձր
տիտղոս:

Վիրահայոց թեմի առաջնորդ

Մելիքէ Շահինի մեկնաբանութեածը
«Ատանայի Ողբը»: Ապա լսեցինք
«Պարապար» խումբի մատուցած
ժողովրդական երգեր, Կայէ Սու
Ագուլի իւրայատուկ երգերը, եւ
Հայաստանէն թաւջութակահար
Արտյոմ Մանուկեանի, «Նիւ Կրէ»»
եւ «Հայ Վայլըն» քառեակի կատա-
րումները:

2022ի դատակազմը
Մրցանակի այս տարուայ դա-
տակազմիմն մէջ պաշտօն ստանձ-
նած են 2021ի դափնեկիրներ կնոջ
իրաւունքներու պաշտպան եւ փաս-
տաբան Ճանան Արըն ու լրագրող
Մարիս Ռեսաս, լրտանկարիչ, գրող
եւ մարդու իրաւունքներու պաշտ-
պան Շահիտուլ Ալամ, կնոջ իրա-
ւունքներու պաշտպան Իշտար Լա-
խանի, գրող եւ փաստաբան Պուր-
հան Սէօնմեզ, իրաւաբան եւ ակա-
դէմական Թուրկուտ Թարհանլը,
մարդու իրաւունքներու պաշտպան
եւ ակադէմական Նիլկիւն Թոքեր,
լրագրող, արտադրիչ եւ սցենարի
հեղինակ Նունէ Սարգսիսեան, թատ-
րոնի եւ շարժանկարի դերասան
Սերյա Ելլմազ, Հրանդ Տիհնք Հիմ-
նական համարակալ Օվակ Տէհնք

Նարկի նախագահ Ռաքել Տինք:
Միջազգային Հրանդ Տինք
Մրցանակի նախորդ տարիներու դափնեկիրներն էին 2021ին Թուրքիային ճանան Արըն եւ Փիլիպեան Կղզիներէն Մարիա Ռեսսա: 2020ին Թուրքիային Օսման Քաւալա եւ Եգիպտոսին Մոզն Հասան: 2019ին Թուրքիային Նեպահաթ Աքքող եւ Ակնես Քարշլինկ: 2018ին Թուրքիային Մուրատ Զելիքքան եւ Եչմէնի մէջ «Մուաթանայ Մարզու իրաւունքներու Միութիւն»ը: 2017ին Թուրքիային Էրէն Քեսկին եւ Զինացի Ար Ուայ Ուայ: 2016ին Մալաւի, մանուկներու իրաւունքներուն համար պայքարող աւատապետ Թերեզա Քաջինտամոթօ եւ Թուրքիային «Ամիտայի Փաստաբաններու կաճառ»ը: 2015ին Սաուտի Արապիային Սամար Պատալի եւ Թուրքիային «Քառու Կլ»: 2014ին Թուրքիային Շեպանեմ Քորուր Ֆինձանները եւ Էնծի Զելթերը: 2013ին Նաթաշա Քանտիչ եւ Թուրքիային «Շաբաթնօրեայ Մայրեր»ը: 2012ին Թուրքիային Իսմաիլ Պեշիքչի եւ «Միջազգային Մեմորիել Միութիւն»ը: 2011ին Թուրքիային վիպագիր Աչմետ Ալթան եւ Լիտյա Քաչօ: 2010ին Թուրքիային պարտադիր զինծառայութիւնը մերժող «Խղճով Մերժում» հարթակը եւ Սպանիային Պաղտասար Կարգոն: 2009ին Թուրքիային Ալփեր Կչօրմիւշ եւ Ամիրա Հասս:

Կը շնորհաւորենք պարոն Վան
Բայբուրթեանը սիրելի քաղաքի
պատուաթեր եւ հեղինակաւոր
կոչման արժանանալու առիթով «,
նշուած է հրապարակման մէջ:

Լարք Երաժշտական Ընկերակցութեան Խօսքը Հանգուցեալ Պետրոս Ալահայտոյեանի Վախճանման Տիտուր Արիթով

Լարք Երաժշտական Ընկերակցութեան Խօսքը
Հանգուցեալ Պետրոս Ալահայտոյեանի
Վախճանման Տիտուր Արիթով



1. Պետրոս կը հանդիսանայ հիմնախներէն մին սփիտոքահայ երաժշտագիտութեան, որ սկիզբ առած էր 1930-ական թուականներուն, Շահան Պէրպէտեանի կողմէ գիտական մակարդակի, արժէքաւոր հանգամանալից յօդուածով մը՝ նուիրուած մէծն կոմիտասին: Անորմէ յետոյ, հայ երաժշտագիտական աշխատանքներով հանդէս եկած է Միհրան Թումանան, եւ անոր յաջորդած է երաժշտական քննադատ Պետրոս Ալահայտոյեան՝ վերլուծական-քաջալերական-քննադատական յօդուածներով մամուլի մէջ եւ այլուր:

2. Բարձրաթուիչ, մաքուր արեւմտահայերէնով, շատ յաճախ, գրութեան ողին արտայացուելու համար, նոյնիսկ նորահնար բառերով (չարչարակոծ, ինքնատեւել, ճաճանչագանգուր, վերաշնչաւորել, երգագերթողական եւ այլն), ան կը ներկայացնէր երաժշտական, թատերագիտական յօդուածներ: Հայ ընթերցասէր հասարակութիւնը ակնկառոյց կը սպասէլ՝ Պետրոսի (ընկերներուն համար՝ Պետո) գնահատական կամ քննադատական արտայացութիւնները կարդալու «Ազդակ» (Լիբանան) եւ «Ասպարէզ» (Միացեալ Նահանգներ) օրաթերթերուն մէջ:

3. Ալահայտոյեան երաժշտագէտը ծաւալուն հայանպաստ աշխատանք տարած է Պելճիքացի մէջ, ուր կ'աշխատակցէր Radio-Télévision Belge կայանին համար: Ան կրցած էր իր աշխատանքը հոն պրիստակել եւ յաճախ կէս կամ մէկ ժամնոց հաղորդումներ պատրաստել հայ երաժշտութեան մասին:

4. Պելճիքա եղած շրջանին, ուր իր հօր փափաքին ընդառաջելով ուսանած էր դեղագործութիւն, յաջողութեամբ աւարտած ու վկայուած էր որպէս դեղագործ լուվէնի համալսարանի դեղագործութեան բաժնէն: Բայց յետոյ Պետրոս նաեւ աւարտած էր Պրիւքսէլի համալսարանը իբրեւ երաժշտագէտ:

5. Եւրոպա ան ունէր արուեստագէտ եւ երաժիշտ ընկերներու լայն շրջանակ մը, որոնց հետ կը քննարկէր արուեստաբանական նիւթեր եւ խնդիրներ, կը քաջալերէր անոնց որ հայ երաժշտութեան մասին իրենց ակնարկները եւ մտածումները արտայատեն: Այդ հանդիպումներու առիթներով բաւականին գործեր ծնունդ առած են (յատկապէս «Գոմէշ» ժամանակակից ոճով գրուած W. Van Belle-ի գործը՝ «Հեղինակուած Կոմիտասի «Լոռու գութաներգ» գործին հնչիւնացին համակարգերու օգտագործումով): Ալահայտոյեանի պատրաստութեամբ եւ նախաձեռնութեամբ եւրոպացի երաժշտական (Leo Küpper, Paul Bouts եւ շատ ուրիշներ) կատարած եւ մտերմացած են հայկական ստեղծագործութիւններու հետ:

6. Իր կեանքի երկրորդ փուլին, Ալահայտոյեան նուիրուեցաւ հայկական ժողովրդական երգեր հաւաքելու գործին: Սփիւռքի զանազան գաղութիւն երթալով ան կ'արձանագրէր հայ երգերու փշուրները, որոնք ծերունիներ իրենց մանկութենէն ի վեր սորված ու երգած էին: Այդ հանդիպումներուն մէջ կը գտնուին երգալին շատ արժէքաւոր եւ եղակի նմուշներ:

7. Ասոնցմէ անկախ, ան գնահատանք եւ քաջալերանք ցուցաբերեց Սփիւռքի մէջ ընթացող երաժշտական կազմակերպութիւններուն՝ շամազգային կրթական եւ մշակութային միութեան, Լարք երաժշտական ընկերակցութեան եւ այլն, զօրավիկ կանգնելով տարբեր գաղութներու մշակութային աշխատանքներուն:

8. Պետրոս Ալահայտոյեան իր երաժշտական հաւաքածուներուն եւ աշխատանքներուն շնորհիւ կրցաւ հրատարակել Յ գիրքեր: Անոնք են՝ Բալուի (եւ Տարածաշրջանի) երաժշտական Ազգագրական Հաւաքածու, Լարք ընկերակցութեան «Դրագարէ» հրատարակչութիւն, Կիւնտէլ, Քալիֆորնիա, 2009:

- Վան-Վասպուրականի Ազգագրական Բնորոշ Երգալին Նմուշներ, հրատարակութիւն Հ.Բ.Լ. Միութեան «Վահարամ Ապտալեան» մշակութային հիմնադրամի, 2015:

- Բարսեղ Կանաչեան - «Երաժշտական երկերու ժողովածու» Ա. Եւ Բ. Երկաստորեակ, խմբագրութեամբ Պետրոս Յովսէփ Ալահայտոյեանի (Երգահաւաք եւ երաժշտաբան) եւ դոկտոր Շովիկ Մշրեան-Մարգարեանի (Երաժշտական խմբագիր եւ համակարգչային նոթագրող), հովանաւորութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ կաթողիկոսի, Անժիլիսա, 2019:

9. Ալահայտոյեան կարեւոր մասնակցութիւն ունեցաւ շամազգային նախաձեռնութեամբ հրապարակուած երկու խտասալի ընտանեկան համայն պարագաներուն, մասնաւորաբար այրիին՝ Տիկ. Հերմինէ Ճանուկին:

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

ԱՐՓԻԱՐ ՃԱՆՈՑԵԱՆԻ մահուան տիտով նոր Սերունդ Մշակութային Միութեան Վարչութեան Վարչութիւնն ու անդամները իրենց խորագիր վշտակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ընտանեկան համայն պարագաներուն, մասնաւորաբար այրիին՝ Տիկ. Հերմինէ Ճանուկին:

պատրաստութեան՝

- Արփինէ եւ էլիզապէթ Փեհլիւանեաններու կատարմամբ Հայկական ուոմաններու (գեղարուեստական երգերու) ձայնագրութիւն:

- Բարսեղ Կանաչեանի Յ խտասալի կը յապարակուածը, որ լոյս տեսաւ Հայստանի մէջ:

Դ.

Ալահայտոյեան հետազոտողին համար բացարձակապէս առաջնական էրթիւնը չեն եղած նիւթեական հարցերը: Ան ամբողջովին նուիրուած էր արուեստի կեանքին, մանաւանդ՝ երաժշտութեանը: Դեղագործութեան վկայականը ան նուիրած էր հօրը՝ ըսելով. «Կրնա՞մ հիմա ուզածս ընել», իսկ ուզածն էր՝ միրճուուի երաժշտութեան եւ արուեստի աշխարհին մէջ: Երաժշտական կրթութիւնը շատ կարեւոր էր իրեն համար, ան ունէր բնաստուր, եզակի դիրութիւններ, օրինակ կով երգահաւատքական նմուշները ան ներկայացուցած է Հայաստանի մէջ, արժանանալով հայաստանցի երաժշտագէտներու զարմանքին եւ բարձր գնահատաքին, իրենց հայեցի, յուզիչ, կլանող (թէ՝ խօսքային եւ թէ՝ հնչիւնացին յատկանիշներով) եւ իմացական կերպարացին աւարտուածուածու առում մէծ արագ գույն էր այս պատկանութեան առում առաջնորդութիւն կը պատկանուի:

Որ այս բոլոր աշխատանքներուն իբրեւ արդիւնք, Պետրոս Ալահայտոյեան հայ երաժշտութեան ասպարէցէն ներս ունեցաւ շարք մը արժէքաւոր ներդրումներ՝ անուրանալի է: Իր կատարած կոմիտասեան օրինակով երգահաւատքական նմուշները ան ներկայացուցած է Հայաստանի մէջ, արժանանալով հայաստանցի երաժշտագէտներու զարմանքին եւ բարձր գնահատաքին, իրենց հայեցի, յուզիչ, կլանող (թէ՝ խօսքային եւ թէ՝ հնչիւնացին յատկանիշներով) եւ իմացական կերպարացին աւարտուածու առում մէծ որպէս գույն էր այս պատկանութեան առում առաջնորդութիւն կը պատկանուի:

Կը յուսանք, որ Ալահայտոյեանի կեանքի կարեւոր աշխատանքները՝ ծերանցներէն հաւաքած երգերու բացառիկ նմուշները, Սփիւռքով մէջ տարածուած հայ խեակներու մօտ պահուած վկացութիւններու եւ յուշերու ձայնագրութիւնները, որոնցմէ մաս մը տեղադրուած է «Յուշամատեան» կայքին վրայ, աւելցած՝ իր Սփիւռքի երաժշտական կեանքին մէջ ունեցած անձնական ներդրումները, հրատարակուած եւ անտիպ յօդուածներու պատկառելի ցանկը, որուն մէծ մասը գեռ կը դանուի իր արխիւնին մէջ, ապագային, կարող ձեռքերու խնամքին տակ, երաժշտագիտական պարկեշտութեամբ կը դասաւորուի, կը պատրաստուի եւ գնահատական պատկանութեան գույն էր այս պատկանութեան մը դարձաւ Լարքի եւ միջեւ:

Զ.

Արդէօք կու գա՝ յայն օրը, երբ սփիւռքահայ ունէ նշանաւոր գործիշխ մասին խօսելու ատեն չորակենք զանոնք իբրեւ սփիւռքահայ, Պէյրութահայ, եւայլն, այլ միայն ըսենք հայ, մանաւանդ եթէ անոնք իրենց կեանքն ու վաստակը ամբողջութեամբ նուիրած եղած են իրենց ազգին արժէքներուն պահանձնալ, արժէքներ, որոնք կու գան մէր ալեհեր եւ հարուստ հայրիքներու յարաբեր կը գույն էր այս պատկանութեան մը դարձաւ Լարքի եւ միջեւ:

Զ.

Արդէօք կու գա՝ յայն օրը, երբ սփիւռքահայ յունէ նշանաւոր գործիշխ մասին խօսելու ատեն չորակենք զանոնք իբրեւ սփիւռքահայ, Պէյրութահայ, եւայլն, այլ միայն ըսենք հայ, մանաւանդ եթէ անոնք իրենց ազգին ամբողջութեամբ նուիրած կեանքն արժէքներուն պահանձնալ, արժէքներ, որոնք կու գան մէր ալեհեր եւ հարուստ հայրիքներու յարաբեր կը գույն էր այս պատկանութեան մը դարձաւ Լարքի եւ միջեւ:

Լարք երաժշտական ընկերակցութիւն

ՄԵԿԱՐԿԵՑ ԳԻՐՔԻ ԵՐԵՎԱՆԵԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԱԾ Է 16-ԷՆ

ւորը», դպրոցականներու հ

«Ռեալ» Չաղթեց «Օսասունային», «Պարսելոնան» Նոր Առաջատարն է

Սպանիայի առաջնութեան 7-րդ հանգրուանին ախոյեան «Ռեալ» Մատրիտի մէջ ընդունեց «Օսասունային»: Խտալացի Կառլո Անչելոսի կլիաւորած խումբը բաւարարուեցաւ ոչ ոքի արդիւնքով՝ Լա Լիկայի մէջ 6 յաղթանակէն յետոյ: Խումբերը մէկական կոլ փոխանակեցին:

Փոխախոյեան «Պարսելոնան» մրցակիցի խաղադաշտին վրայ հանդիպեցաւ «Մալիորկայի» հետ: Սպանացի Զաւիի կլիաւորած խումբը առաւելութեան հասաւ նուազագոյն հաշուով:

«Ռեալ» 19 կէտով երկրորդն է: Նոր առաջատարը փոխախոյեան «Պարսելոնան» է, որ նոյնպէս ունի 19 կէտ եւ կը գերազանցէ «Ռեալին» կոլերու տարբերութեամբ:

«Մանչեսթր Սիթին» 6:3 Արդիւնքով Յաղթեց «Մանչեսթր Եունայրըտին». «Արսենալ» Յաղթեց «Թոթենհեմին» Եւ Առաջատարն է

Club	MP	W	D	L	GF	GA	GD	Pts	Last 5
1 Arsenal	8	7	0	1	20	8	12	21	✓✓✗✓✓✓
2 Man City	8	6	2	0	29	9	20	20	✓✓✓✗✓✓
3 Tottenham	8	5	2	1	19	10	9	17	✗✓✓✓✗✓
4 Brighton	7	4	2	1	14	8	6	14	✗✓✗✓✓✓
5 Chelsea	7	4	1	2	10	10	0	13	✓✓✗✓✗✓
6 Man United	7	4	0	3	11	14	-3	12	✗✓✓✓✓✓

Անգլիոյի առաջնութեան 9-րդ հանգրուանին ախոյեան «Մանչեսթր Սիթին» ընդունեց «Մանչեսթր Եունայրըտին» եւ յաղթեց 6:3 արդիւնքով:

9-րդ հանգրուանին տեղի ունեցաւ լոնտոնեան տերպին «Արսենալի» եւ «Թոթենհեմի» մասնակցութեամբ: 3:1 արդիւնքով առաւելութեան հասաւ սպանացի Միկել Արտետայի գլխաւորած խումբը:

«Լիվերփուլ» մեխական խաղադաշտին վրայ մրցեցաւ «Պրայթընի» հետ եւ բաւարարուեցաւ ոչ ոքի արդիւնքով՝ 3:3:

«Զելսին» լոնտոնեան տերպին մէջ հիւրընկալեց «Քրիսթալ Փելասին» եւ յաղթանակ արձանագրեց 2:1 արդիւնքով:

8 խաղէն յետոյ «Արսենալ» 21 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը, «Թոթենհեմ» երկրորդն է՝ 17 կէտ: Երկրորդ տեղը գտնուող եւ մէկ հանդիպում քիչ կատարած ախոյեան «Մանչեսթր Սիթին» նոյնպէս ունի 17 կէտ:

7 խաղէն յետոյ «Պրայթըն» 14 կէտով չորրորդն է: «Զելսին» 13 կէտով բարձրացաւ 5-րդ տեղ, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 6 կէտ: «Լիվերփուլ» 9-րդն է՝ 10 կէտ:

«Նախոլին» Պարտութեան Մատնեց «Թորինոյին» Եւ Առաջինն Դիրքի Վրայ է

Խտալիոյի առաջնութեան 8-րդ հանգրուանին «Նախոլին» սեփական դաշտին վրայ մրցեցաւ «Թորինոյի» հետ եւ յաղթեց 3:1 արդիւնքով:

«Նախոլին» կազմին մէջ երկու կոլի հեղինակ դարձաւ քամերունցի կիսապաշտպան Անտրէ Զամբօ Անկիսան, աչքի ինկաւ նաեւ վրացի յարձակող Խվիչա Կվարացիշվիլիան: Թուրինեան խումբի միակ կոլը նշանակեց փարակող Առնալու Անթոնի Սանապրիան:

«Նախոլին» 20 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը եւ 3 կէտ առաջ է երկրորդ տեղը ընթացող «Աթալանթայէն», որ մէկ հանդիպում պակաս կատարած է: «Թորինոյն» 9-րդն է՝ 10 կէտ:

«Ինթերը» Պարտուեցաւ «Ռոմային», Միսիրարեանը Խաղցաւ Նախկին Խումբին Դէմ

Խտալիոյի առաջնութեան 8-րդ հանգրուանին փոխախոյեան «Ինթեր» Միլանի մէջ ընդունեց «Ռոմային»: Խտալացի Սիմոնէ Ինձագիի գլխաւորած խումբը պարտութիւն կրեց 1:2 արդիւնքով:

10-րդ վայրկեանէն իր նախկին խումբի բերդը գրաւեց «Ինթերի» պոսնիացի յարձակող էտին Զեկոն, սական VAR համակարգը արձանագրեց խաղէն դուրս վիճակ:

30-րդ վայրկեանին խաղի հաշիւը բացաւ «Ինթերի» խտալացի պաշտպան ֆետերի ֆիմարկոն, որուն կոլային փոխանցում կատարեց խտալացի կիսապաշտպան նիկոլո Բարելան:

9 վայրկեան անց հաւասարութիւնը վերականգնեց հռոմէական խումբի արժենթինացի յարձակող Փառլու Տիբալան:

75-րդ վայրկեանին փորթուկալացի ժողէ Մոուրինիոյի գլխաւորած խումբը յաղթական կոլը նշանակեց անգլիացի պաշտպան Քրիստոն Սմոլինկը:

Մոուրինիոն պատճուած էր այս խաղէն եւ գլխաւոր մարզիչի պարտականութիւնները կատարեց 34-ամեալ խտալացի Սալվատորէ Ֆուուին:

Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիին Միսիրարեանը «Ինթերի» պահեստայիններու մէջն էր եւ 77-րդ

ԱՄՆ-ի Կանանց Դաւաքականը Չորրորդ Անգամ Անընդմէջ Նուաճեց Աշխարհի Ախոյեանի Տիտղոսը



Պասքետապոլի կանանց ԱՄՆ-ի հաւաքականը չորրորդ անգամ անընդմէջ նուաճեց աշխարհի ախոյեանի տիտղոսը: Աւստրալիայի Սիտնի քաղաքին մէջ կատարուած առաջնութեան եզրափակիչին ամերիկացիները մրցեցան Զինաստանի խումբի հետ եւ յաղթանակի հասան83:61 արդիւնքով:

Նախորդ երեք առաջնութիւններուն աղած ամերիկացիները:

Պրոնզէ մետալները նուաճեց Աւստրալիայի հաւաքականը, որ 95:65 արդիւնքով պարտութեան մատնեց Գանաստայի խումբին:

ՊՍԺ-ն Ուժեղ էր «Նիցայէն», Մեսիի Եւ Միապէի Կոլերը

Ֆրանսացի առաջնութեան 9-րդ հանգրուանին ախոյեան ՊՍԺ-ն իր դաշտին վրայ խաղցաւ «Նիցայէն» հետ: Ֆրանսացի Կրիստոֆ Գալտիէի գլխաւորած խումբը ծանր պայքարի ընթացքին առաւելութեան հասաւ 2:1 արդիւնքով:

29-րդ վայրկեանին խաղի հաշիւը բացաւ դաշտի տէրերու արժենթինացի յարձակող Լիոնի Մեսին: Հիւրերը կարողացան նշանակել պատասխան կոլը 47-րդ վայրկեանին:

ՊՍԺ-ի յաղթական կոլը 83-րդ վայրկեանին նշանակեց ֆրանսացի յարձակող Կիլիան Միապէին, որ փոխարինման դուրս եկած էր 59-րդ վայրկեանին:

Փարիզեան խումբը 8 յաղթանակէն եւ 1 հաւասարութենէն յետոյ 25 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը եւ 2 կէտ առաջ է երկրորդ տեղը ընթացող «Մարսելէն»:

«Քյոլնը» Աղամեանի Հետ Յաղթեց «Պորուսիային»

Գերմանիոյ առաջնութեան 8-րդ հանգրուանին «Քյոլնը» իր դաշտին վրայ մրցեցաւ Տորումունիի «Պորուսիայի» հետ եւ յաղթանակի հասաւ 3:2 արդիւնքով: Խաղին մասնակցեցաւ նաեւ Հայաստանի հաւաքականի եւ «Քյոլնի» յարձակող Սարգիս Աղամեանը, որ փոխարինման դուրս եկաւ 61-րդ վայրկեանին:

«Քյոլնը» 13 կէտով 7-րդն է, «Պորուսիային» չորրորդն է՝ 15 կէտ: Նոյնքան կէտ ունի երկրորդ տեղը գտնուուղ Միունիխի «Պայզընը»:

Առաջատարը «Ունիոն Պեռլինը» հիւրերընկալեց ֆրանկուրտի «Այնտրախտին» եւ պարտութիւն կրեց 0:2 արդիւնքով:

«Ունիոն Պեռլինը» 17 կէտով մնաց առաջին տեղը: Նոյնքան կէտ ունի երկրորդ տեղը ընթացող «Ֆրայպուրկը», որը 2:1 արդիւնքով պարտութեան մատնեց «Մայնցին»:

Նեյմարի Եւ Միապէի Լարուած Յարաբերութիւններու Պատճառները

Ֆրանսացի ախոյեան ՊՍԺ-ի յարձակուներ Նեյմարի եւ Միապէի տարաձայնութիւններու եւ լարուած յարաբերութիւններու պատճառը 30-ամեայ պրազիլցի ֆութպոլիստի անկարգապահութիւնն է եւ անլուրջ մօտեցումը մարզումներուն եւ առհասարակ՝ ֆութպոլիսի, կը գրէ ֆրանսական L'Équipe-ը:

23-ամեայ ֆրանսացի խաղցողը նախորդ երկու մրցաշրջաններու ըթնացքին բազմիցս դժգոհած է Նեյմարի վերաբերմունքն գործի նկատմամբ, իսկ անցած ամրանը փարիզեան ակումբի հետ եւս երեք տարով համագործակցութիւնը երկարածգելէն յոյս յայտնած է, որ Նեյմարի փոխանցումը կը վաճառուի:

Նեյմարն աղ դժգոհ է Միապէի եսակեդրուն բնաւորութենէն եւ մեծամտութենէն: Վերջին շրջանին նաեւ զգալիօրէն աճած է Միապէի ազդեցութիւնը Հանդիպարանին մէջ: